

ԱՐ ԱՐ

Արմենիա

Հրանտիկ
Բագրատիկ
Գրիգորիկ



ԱՐԵՍՈՎԻԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԴՐԻ ԵՐԱԿԱՆԱԴՐԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԳՈՒԹՅՈՒՆ
Խ. ՏԱՐ - ԵՐԵՎԱՆ 1949

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

	ԵՐԵՎ	
Կոնդակ Հայրապետական .	193	
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ		
— Անխինդ զգացմունք (Ա.).	197	
ԿՐՈՆԱԿԱՆ		
— Ժամանակին հետ.	Ե. Վ. Յ.	201
— Խորհուրդ եւ ողջակեզ.	ԴԵՐԵՆԻԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ	203
— Տերաւնական Աղօրիք (3).	ԳՐ. ՄՐԿ. Հ. ԳԱԼՈՒՏԵԱՆ	207
Ի ՊԵՏՍ ՔԱՐՈՉՉԱՑ		
— Քարոզիսուրեան արուեստի մասին.	ԹՐԱՋ. Բ. Յ. Գ.	211
ԲԱՆԱՍՏԵԴԱԿԱՆ		
— Մօրս.	ԱՂԱԽՆԻ	214
— Կոմիտասի երգումը.	ԱՇՈՑ ԳՐԱԾԻ	215
ՀԻՆ ԵԶԵՒՐ		
— Տաղ Յարուբեան Քրիստոսի.	ՀՐԱՄ. Ն. Վ. ՄՈՎԱԿԱՆ	216
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ		
— Ֆրանսական Բննադատուրեան երեք սիները.	ԱՎԻԳԻԵ ԳԱՐԳԵՒ ՑԵՐ ՑՈՎՃԱՆՆԵՍԵԱՆ	217
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԵՐ		
— Աւագ վաճի.	Ն. Վ. ՄՈՎԱԿԱՆ	219
ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ		
— Հայերէնի բարբառները.	ՊՐՈՖ. Հ. ԱՃԱՌԵԱՆ	222
Ս. ՑԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ		
— Ամսութեայ լուրեր.	ՊՐՈՖ. Հ. ԱՃԱՌԵԱՆ	224
— Ամալբէջի հանձէս՝ Ս. Թարգմանչաց Նախակրարանի.	224	
— Քեմական այցելուրին՝ Ամեն. Ս. Պատրիարք Հօր.	224	

ԲԱԺԵԿԳԻՆ

ՍիՈՆի Տարեկան բաժնեգինն է՝ բոլոր Եկիրներու համար՝ Անգլ. Շիլին 10
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿՈՆԽԻԿ է

Հասցե՝ Rédaction de la Revue Arménienne SION
Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

“SION,” an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in
JERUSALEM — PALESTINE


Ս Ի Ա Ն

ԽԳ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1949

«ՕԳՈՍՏՈՒ»

ԹԻՒ 8



ԿՈՆԴԱԿ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

ԳԵՂՈՐԳ ԽԱՌԱՅ ՅԻՍՈՒԽԻ ՔՐԻՍՏՈՍԻ

ՈՂՈՐՄՈՒԹՅԱՆ ԱՅՅՈՒՆԻՑ ԵՐ ԿՈՄՏԵ ԱՇԽԻՆ ԵՎԻՄՆԱՊՈՅԱՎԵՑ
ԵՐ ԿԱՓՈՒԴԻՆԸ ԱՄԵԼԱՅՑ ՀԱՅՆ, ՄԱՅՐՈՎԱՅՑ ՊԱՏՐԻԱՐք ՀԱ-
ՄԱՉԴԱՅԻ ՆԱԽԱՏԵՆԱՐ ԱՐՈՒՆԵ ԱԵՐԱԳԱՅԵԱՆ ԱՌԱԲԵԼԱԿԱՆ
ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՄՐՈՅ ԵԶՄԻԱՆԵՒ

Անսահման է եղել հայածանեների և աղէտների շարանը, որ ամրենդ-
հաս անբի դաւեր անարգարազա պատմութիւնը մասնահանել է՝ Հայկագ-
եան տոհմին :

Անյատակ է եղել դպու փորձութեան բաժակը, որ վիճակուել է Հա-
յաստանեաց Ազգային - Առամելական Եկեղեցուն աստուածապարգեւ հիմնա-
դրութեան օրերից սկսած :

Անազորոյն են եղել անհափի արհաւիրքները, որոնք անխնայ աւերածել են հայ ազգային հինաւուց մշակոյթի սխանչելի գանձերը եւ լուսաւորչահիմն եկեղեցու հոյիրական սրբութիւնները:

Սակայն ալեներ եւ դաժան պատմութիւնը անզօր հանդիսացաւ խապառ գերեզմանել մեր բազմաշարչար Թոռզուեան Տոհմը, բարոյապէս ուժաբեկել մեր ազգային առամելական եկեղեցին եւ վախճանապէս անհետացնելոցնացնել մեր ազգային մշակոյթի բազմարին գանձերը եւ կրօնական սրբութիւնները:

Հերոսածին Հայ Ազգը եւ իր հայրենաւէր առաջնորդները, Հայաստանյաց Եկեղեցին եւ իր ուխտապահ կրօնաւորները, անողոք հալածանեների ու աղէսների ծանր օրերին անձնուէր պատապնն ու մխիթարիչ հրեսակը հանդիսանալով բազմաշարչար հարազատների, հաշարար վահանեցին եւ աքրուն պահակեցին հիասման գանձերը հայրենի մշակոյթի եւ կրօնական Մրգութեանց:

Նահատակուող Ազգիս եւ առամելաւորն Եկեղեցուս բազմադրեան սմանչելազործութիւնները եւ երջանկայիշատակ նախորդներիս անման սըխրազործութիւնները անսպառ ու կենաւար աղբիւր հանոյիտացան արիութեան եւ առամնութեան յետորդ պատակառուներին, որոնց քափած ազնիւր քրիստի եւ անսպառ արեան զնով Արարատեան դաւավայրում խարսխունց ազատ եւ ինքնուժն հայկական ազգային Պետութիւնը, լոյսի, յոյսի եւ փրկութեան փառուր:

Սակայն, եղբայր, դեռ եւս չարազոյ ամպեր են պատած Հայ Սփիւրքի երկնակամարին, որ անձկանօք տենչում է փրկութեան երանելի օրին, երբ արժանի պիտի լինի երջանիկ անդորրութեան՝ Մայր Հայրենիի ծոցում, հայրենի իշխանութեան հզօր բազուկի պատապնութեան ներքոյ եւ միածնաւէջ Սուրբ Տաճարիս հովանուն արժանացած :

Խոռվայթյզ աւխարհը ավելիում են ցրասունչ եւ մահարեր համբներ, որոնք ամէն ժամ նորանոր պատուասներ են բերում աւխարհացիւ տարաքախ հարազատներից :

Լուսաւորչահիմն Մայր Առողջ եւ նամազգայնօքէն ընտեղալ ալեզարդ Հայրապետը այսու անհուն կսկիծով եւ վետակցութեամբ են նետելում այն նորանա ողբերգութեան, որ պատերազմական արհաւիրքների ընորին վիճակուել է Պաղեստինի եւ ի մասնաւորի Սուրբ Տեղեաց հարազատներիս եւ նոզիւր երպարց :

Մենք սարսափով ենք համակուած նաեւ ի տես այն վտանգի, որ սպառնում է Երուսաղէմի Պատրիարքարանում եւ վահենում պահուած ազգային պատմութեան ու մշակոյթին վերաբերալ հազարաւոր հնագոյն ծեռագրերին եւ վաւերագրերին :

Յամօք սրբի, մենք նախատեսում ենք, որ ծանր փառձերեանց այս դրամն ժամկե Սուրբ Տեղեաց հեղվանաւորի» պատմունանը հազար եւ «Երիտասինայ բռուաներին», զգմութիւն պատրաւկոդ աւրամերժ ու դաւադիր ոյժերը կը փորձեն գայթակղեցնել Մեր վատարախտ զաւակներին և յանդինութիւն կ'ունենան պղտոր ջրում ձաւկ ուռալ:

Մենք առկոչում ենք Սփիտիքի բոլոր հաւազաւներին և հոգեւոր թէ աշխարհիկ առաջնորդներին, որ լինել արքուն եւ երջամայեաց, իմաստուն և պատիթիւն, դիմագրաւելու եւ ժաղբանարելու մահաւունց վասնզը, որ անբռն ժեկի վէտ է պատճառելու հաւատագետալ զաւակներին և Ազգային Եկեղեցուն:

Անտարբերութեան չէ մասնուած Մայր Սքոռը, որ առաւելագոյնն է անում եւ, կ'ամին ափօփիւղդ իր հօքը, թերեւացնելու հաւազաւների ցաւը եւ կապեցնելու ու, վերացնելու վասնզը, եւ, անխուսափելի կորստից ազատելու հոգեւոր - մակուրային զանձերը:

Մենք դիմել ենք ուր որ անկ է, որ ուպէկ զի տեղանանեալ զաւակներին ու ազգային մշակոյքի եւ Եկեղեցական Սրբութեանց բազոնացող վասնզը կանիսուի:

Մենք կոչ ենք անում Սփիտիքի համայն Հայութեան և ազգային - Եկեղեցական հաստատութիւնների ղեկալարներին՝ բոլորանուկը անձնատուր լինել հաւազաւ եղբարց աղատելու և փրկելու գործին ։ Երուաղէմի Պատրիարքութեանը պապաինած է Ս. Յակոբայ վանեում ծուարած ձեռարած, ձեզ բազմահազար տառապեալ եղբայրներն ու բոյերը ծարաւի են ողջ բայ ժողովրդի կարեկցութեան և օգնութեան։ Նախ առաւելագոյնն անել սեփական - ազգային միջոցներով եւ ապա միայն օսարին դիմել։ Օգնեցէ ձեր սովորակար եւ ծարաւի եղբայրներին, որոնց աչք յօւսով լի դէպի հաւազաւներն են դարձած։

Մենք կոչ ենք անում նաեւ հոգեւոր առաջնորդներին և ազգային զարծիչներին՝ ծրառաջ անվնաս փոխադրել ձեռագրերը և պատմական արժէք ներկայացնեղ կմաւեւսցերը պահպանման համար առաւել ապահով մի այլ վայր։ Դաւերից ի վեց ժառանգութիւն մնացած այդ գանձերը, որպէս համազային սրբութիւն - սեփականութիւն, պէտք է անվիտ պահպանուեն և հանուրի հօգածութեան առարկան հանդիսանան։

Մեզ հաջ յայտի է, որ Հռոմէական Եկեղեցին՝ Վատիկանը յաւակնուրին ունի Սուրբ Տեղեաց ինամակալի և հովանաւորի մենանորին իր ձեռքը վերցնելու, արհամարհնելով այդ Եկեղեցիների դարեւոր սրբազործուած նուիրականները։

Մենք, որպէս Հայաւանեայց Ազգային - Առաւելական Եկեղեցու լինդիանական Կրօնապետ - Ազգապետ, առամելահիմն եւ ուղղափառ Եկեղեցու առաջ իսկի ուխտ ենք անգրաւ ու անձնութեարաւ պահպանել մեր ազգային - կրօնական բազմազարեան սրբազան իրաւունքները Ս. Աւետեաց Եւկրում,

նետելով մեր առաջինազարդ նախորդերին, որոնք դարեւ շարունակ անձնաբար և պայմանական են աշխարհակացօր Հռոմի և Բիզանտիոնի ունձգութիւնների դէմ, ի փառս եւ ի պատի նայենի սրբութեանց :

Վենք չեմք վարանում հաւատալ, որ հաւատացեալ հօս եւ ուխտապահ կրօնապետերը, ի պահանջել հարկին, կորովի կը պատապանեն օտար, աժխարհիկ թէ նոզեւոր, իշխանաւորների ունձգութիւններից ազգային եկեղեցու եւ ընդհանրական Մայր Սրոտի սրբանուէր իրաւունքները :

Մենք լիացոյս եմք, որ առանձնապէս Մեր հոգեւոր նդրայքը՝ Ասուածութիւնու նրբազմութեանց եւ երազագործութեանց նույրական վայրերի նա Կրօնապետը, Երուսալէմի Սրբազն Պատրիարքը, ելքայրակցութեամբ բազմալասակ եւ յոյժ ուխտապահ Տանն Կիլիկիոյ Ենորհազարդ Կաքողիկոսի, ամսմութեաբարութեամբ անհիմանց պատապան կը կանգնենի Հայ Եկեղեցու եւ Պատրիարքութեան իրաւանց :

Կազմադրութիւն եւ ազատութիւն աղէտեալ հարազաններիս՝ անձնուէր նկանութեամբ համօտեն ազգայնից եւ պատապանութեամբ արդարացութիւն առաջարարական իշխանութեանց :

Անվերտ պատապանութիւն ազգային մշակոյքի, զանձերի եւ կրօնական սրբութեանց, ի մխիթարութիւն եւ յերշանկութիւն համայն Հայութեան, Հայ Հայրենինց եւ գալիք սերնդոց :

Օրինութեամբ Ամենակարողին, օգնութեամբ արդարագաւ կառավարութեանց, իմաստութեամբ ազգային Առաջնորդաց ե՞ւ կորովի միաբանութեամբ համայն Ազգիս քող անցնի դառնաւունչ փորձութեանց բաժակը Հայրենիին, Ազգիս եւ Եկեղեցու զլիխց :

ԱՅ

ԽԱՅՐԱԳՈՅՆ, ՊԱՅՐԻԱՐՔ - ԿԱԹՈՂԻԿՈՍ

ԱՄԵՆԱՑԴ ՀԱՅՈՑ

ԳԷՈՐԳ Զ.

Տարակ Կոնդակս ի Զ-ն Դեկտեմբերի
1948 ամբ Գրիգոր եւ ի Տամարի

Ա. ԹՅՈՒ և Ա. ի միամիջնական պատապան



ԽՄԲԵԴՐԱԿԱՆԱՆԽԻՂՃ ԶԳԱՑՄՈՒՆՔ

Ա.

«Լուրջ Ախտանշաններ» Խմբագրականներու շարքով մը, Սիրն իր անցեալ չորս թիւերուն մէջ, կարգ մը մատոնանշումներ և դատումներ ըրած էր մեր ժողովուրդի կրօնական, բարոյական և ընկերային ըմբռնումներու և արտայայտութիւններու շուրջ։ Այդ մատոնանշումներու կարգին, անդրագառնալով մեր մամուլին մէջ յաճախ արտայայտուած խել մը անհեթեթութիւններուն, լրագրային պայքար կամ քննադատութիւն անունին տակ, մեր ցաւն ու զգուանքը յայտնած էինք կիրկիոյ մեծանուն գահակալին նկատմամբ եղած անպատճառ արտայայտութիւններուն և վերագրումներուն համար, արդիւնք կրթութեան պակասի և գուեհիկ ու զծուձ կիրքերու, մեր մամուլի կարգ մը անպատճախանատու զրիշներու կողմէն։

Խսքը զող, սիրաց զող, կ'ըսէ մեր հոգեբան ժողովուրդը, «Արեւելք» զայրագնած ու փրփրեախ, «Ետիս կորիր սատանայ» և եւ դուք արարիք տուն Հօր իմոյ . . . ա խմբագրականներով անզամ մը ևս կը բանայ իր մաքին ճոխ մթերանոցը, և խել մը անյարիր արտայայտութիւններով, զծուձ ու զալտազողի ակնարկութիւններով, կը չանայ ըսել բաներ հայ եկեղեցականութեան հասցեին, որոնք միայն «Արեւելք» ի խմբագրի մտքին պատկերը կը վերըբերն։

«Արեւելք», իր յիշեալ խմբագրականներուն մէջ, հրեշներու հետ կը համեմատէ հայ եկեղեցականները, և այս վերջինները աւելի ահաելի կը գտնէ։ Կը մեղագրէ հայ ժողովուրդը անոնց նկատմամբ ունեցած իր յարզակից վերաբերմութիւնն և հանդուրժութեանը համար թէ մութ և սկ ուժեր կը վարեն հայ եկեղեցականութիւնը, Անթիլիասէն երուսալէմ, ծրագրուած շարժումով մը։ Տակաւին անոնց մեծ մասը ըստ «Արեւելք» և «անբասիր» խմբագրին, իւրենց պրաը բուծելու և կամ դիրք շինելու համար սքեմ կը կրեն և թէ հայ ժողովուրդը շատ ներուամիտ եղած է անոնց նկատմամբ, որոնք վանքին խցիկները և եկեղեցական ասպարէզը իրենց շահատակութեանց ասպարէզ են ընստրած։ Եւ կը յաւելու թէ մենք՝ դեռ նոր պիտի սկսինք մատնանշել այն գլուրջ ախտանշանները» որոնց ենթակայ է հայ հոգեւորականութիւնը։

Սակայն «Արեւելք» ու մատաւանդ իր «անխոցելի» խմբագրիը զիտեն թէ հայ եկեղեցականութիւնը այլպէս ներկայացնել ուզելուն իրենց տարիներու յէջէ բխէ, այս միայն իրենց կը պատկանի։ Հայ եկեղեցականութեան նկատմամբ զգացուած նախանձախնդրութիւնը չէ, նորէն կ'ըսենք, պատճառը իրենց նման պարաւագրին և զիրերուն, անոնք ոչ մէկ տաեն իրենց դերին զիտակցութիւն և քաջութիւն ունեցողներուն կ'ընծայեն համակրանք։ Սովոր

են հիանալու միայն իրենց իրը զործիք ծառայողներուն վրայ, եթէ գտնեն նման վատառողջներ Տիբրով այդին մէջէն, և անոնց երբեմն տկար սրունդներէն՝ սրինգ, և պարապ զանկերէն թմրուկ շինելու, անոնցմով երգելու համար իր թէ հայ եկեղեցականութեան փառքը, Աղքամ զքեզ հայ լրազրութիւն, ինչ թշուառամիտներու է մասցը ասպարէզը մեր արժէքներն ու բարքերը վերբերելու և սեւեռելու համար։

Հայ հոգեւորականութեան մէջ զայթակլութիւն և յոռի կողմեր միայն տեսնելու արտօւմ, ցաւառիթ այս ախորժակները կը բխին հոգերանութենէ մը և անոր անդրադարձ իրողութիւններէ, այս մասին յետոյ կը զարմանանք, իրապէս, որ Ալեքենելք, հանրային այս օրգանը, մեղսակցօրէն կը զիջի որ իր այսահար խմբագիրը, իր տէրերուն աւելի լաւ ծառայելու թշուառամտութեամբ, թոյլ այս ինքզինքին այսկերպ ըսելու բաներ՝ զնոնդութեան սեմպու հանդիսացող մեր եկեղեցւոյ և եկեղեցականութեան մասին, որոնք միայն թուրք մը պիտի սիրէը ըսել։

Ոչ Պ. Խմբագիր, հայ եկեղեցականութիւնը հրէշներէ և պորտարոյժ ներէ չէ բաղկացած, իսկ եթէ ձեր հրանդագին ու մահամերձ բարոյականութեան առջև, անոնք այդպէս կ'երեւին, ինչպէս մեր ժողովուրդը կը հաւատայ որ չար ու զգուելի մահամերձ հիւանդներու աչքին հրեշտակները սատանաներու կը փոխուին, ատիկա միայն ձեզի յատուկ մտատեսութիւն մը պէտք է եղած ըլլայ։ Մութ ու սկ ուժերուն զործիք եղողներուն զործը դիւրին չի ծածկուիր Աստուծոյ այս արդար արեւին տակ և շատավ կը յայնուի։

Իսկ Երուսաղէմի Աթոռին և անոր ներկայացուցիչներուն և պահապան ներուն գերը այնպէս եղած չէ, ինչպէս կը սիրէք մտածել և ներկայացնել ձեր ժանդուած հոգիի «միջնորդուէն»։

Հայ Երուսաղէմի զինուորեալ Միաբանութեան զործը, զաղնական օրերէն սկսեալ՝ առարկայ եղած է միշտ հայ ժողովուրդի սիրոյն և անխառն մեծարանքին, որուն բուն կոչումն է եղած Առուրբ Երկրին մէջ Հայ եկեղեցւոյ և ժողովուրդի իրաւոնքը եղուղ սրբավայրերու և ազգսպատկան իրաւունքներու պաշտպանութեան զործը, միջազգային քրիստոնէւսութեան այս սստանին մէջ։ Այս է պատճառ անտարակոյս որ զաղթաշխարհի կէս միլիոնը անցնող զանգուածներու սրբին ինչպէս մտքին մէջ, Հայ Երուսաղէմի պահած է ու կը շարունակէ պահել իր տարօրէն ամուր կշորը, մելոյդ մեր հանրային կազմակերպութեանց մէջ ամենէն նուրիական և կենդանի կռուաններէն մէկը։ Երուսաղէմի Միաբանութիւնը այս վերջի քսաննեինքամեակի շրջանին և տուալ իր լաւագոյն տրամադրութեանց եւ փափաքներուն հաւասարիքը։ Շնորհիւ ձեր չիանած այդ նոր սերունդին, զանքին տնտեսական զործը տասնապատկուած է այսօր իր արդիւնքին մէջ։ Կրթական աշխատանքները վանքէն ներս և մեր ժողովուրդին նկատմամբ տարուի տարի կը պահեն նոյն համեմատութիւնը։ Հակառակ Պահեստինի զուզագիպող տարիներուն դժնդակ պայմաններուն, անայլայլ շարունակուած է մեր կրօնական զործը, չէ շիջած ոչ մին այն կանթեղներէն՝ զորս մեր երջանիկ նախնեաց շերմեռանդութիւնը վառած ու դրած է Տնօրինական Սրբատեղեաց մեր իրաւունքներուն վերէ, և որոնց հակող ու լուսաբար կը կենայ Սրբոց Յակոբեանց զինուորեալ Միաբանութիւնը։

իսկ Պաղեստինի այս աղէտի միջոցին, Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը, իր Սրբազնն Գանձակալէն սկսեալ մինչև յետին միաբանը, անսասան կեցան իրենց պարտականութեանց զիծերուն վրայ, նովանաւորելով, հիւրընկալելով, սփոփելով և անուցանելով վանք ապաստանած Երուսաղէմի բովանդակի հայ հասարակութիւնը մէկ կողմէն, ու հսկելով մեր Սուրբ Տեղեաց իրաւանց միւս կողմէն, Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը ոչ միայն ինքինքը, այլ նաև իր բոլոր շնչքերը և գարդապետներու անձնական սենեակներն անզամ բացաւ հայ ժողովուրդին առջև, անոնց տառապանքին սատար հանդիսանալու համար: Եւ այն օրերուն երբ Կարկուտի պէս ոռումբեր կը թափէին քաղաքին վրայ, և ոչ ոք կը համարձակէր իր թաքսոսոցէն զուխը դուրս հանել իր ընտանիքին օրապահիլը անզամ հայթայթելու, Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանը Ս. Յարութիւն և Աստուածամայր կ'ինչեր 2-3 քիոմէթր քալելով վունգին մէջէն և ոռումբերու տակ, հանապազօրեայ պաշտամունքին ի ինդիր, և Ս. Տեղեաց ի պաշտպանութիւն:

Ահա թէ կ'նչ կ'ընէ, և ի հարկին զիտէ ընել Ս. Յակոբեանց զինուարեալ Միաբանութիւնը, և ոչ թէ իր խուցերուն մէջ և Երեւելքաի խմբազրին աղտոտ միտքին շարժապատկերը ապրելու համար:

Այս աղէտալի օրերուն մէջն անզամ, երբ գուռ Պ. Խմբազրի ձեր պրոտը պարարելու համար ամենատրութ գերերն յանձն առած էք, Հայ Երուսաղէմի վարդապետը իր բերնին պատառը կը բաժնէ իր ժողովուրդին հետ, որուն անունով՝ կը խօսիք, և որուն պատկանելու հազի թէ իրաւունքը կընաք ունենալ: Տակաւին իր եկեղեցիները զպրցներու վերածած՝ կը մտածէ այն երիտասարդ սերունդին, որուն կոչ կ'ընէք անվաւեր զօրապետի ձեր կայքէն, որ ուս թօթուէ հայ եկեղեցականութեան նկատմամբ: Որքա՞ն ապականած պէտք է ըլլալ, չտեսնելու համար այս բոլորը:

Մութ և սկ ուժեր բնաւ չեն վարած հայ եկեղեցականութիւնը, Անթիլիասէն Երուսաղէմ, այլ անմիտ ճպուաներ միայն տարիներէ ի վեր անմտօրէն բարբանչել զիտեն այդ զոյդ Հաստատութիւններու նկատմամբ: Երուսաղէմի վանքին պատերը շատ ամուր են սիրելի խմբազրի, և իրեկ լացի պատ ծառայած են ու պիտի ծառայէն բոլոր անոնց՝ որոնք իրենց անզօր սլաքները փորձել ուզած են անոր անխափանելի պարիսպներուն: Այժմ կարգը ձերն է, գուռք ալ ընդդէմ խթանին փորձեցէք ձեր աքացին, ապա զինաթափ եկէք լալու ձեր անկարող սրտմտութիւնը ձեզի պէմներուն իրը լացի պատ ծառայող Սրբոց Յակոբեանց վանքի ամուր պարիսպներուն տակ: Այս է եղած ճակատազրիը բոլոր անվաւեր ասպետներուն:

Եկտոյ կեղծ է ձեր, ինչպէս ըսինք, սրդողումի այդ ճարտարամտութիւնը, դուք չէք հաւատար ձեր հոգիի պարկեցած կողմէն, թէ այդ է հայ եկեղեցականութեան վիճակը: Եթէ այդ եղած ըլլար ձեր համոզումը, ոչ թէ խաչակրութիւն պիտի քարոզէիք իր գէմ, այլ պիտի սպառէիք ձեր բոլոր միջոցները, ձեր մէջ ունենալու և ձեր սայերուն լծելու համար զանոնք: Վանզի ո՞վ աւելի քան ապականած հոգեւորականութիւնը պիտի կընար ըլլալ կերպնկալ և նպատակայարմար գործիքը այս կամ այն շահազործման:

Ճակաւին Երբ ձուկը զուխին է հոտած ձեր ծանծաղամիտ և դէպ-

քերը միայն ձեր ակնոցներէն դիտելու տրառում մտայնութեամբ կը յանդզնիք վերազբել բաներ Հայ Եկեղեցւոյ նուիրապետութիւնը ներկայացնող մեծութիւններու հասցէին, որոնք ճիշդ եղած պիտի ըլլային՝ եթէ ճիշդ եղած ըլլային։

Հայ հոգեւորականներու մօտ չէ խախտած հաւատքը, հակառակ որ դուք այդ ձեւը կուտաք ձեր տրառունչին։ Հայ Եկեղեցականութեան հետ ձեր ունեցած ինդիրը հաւատքի և կրօնքի հարց չէ երբեք. այլ որովհետեւ գուք քաջ խելամտած էք որ անոր կազմին զրեթէ բոլոր տարրերը, իննսունեինն առ հառըւը, սկսեալ Ամենայն Հայոց Սրբազնազոյն Հայրապետէն մինչի վերջին նորընծան, ամէնքն ալ անհամախոն և անհամամիտ են ձեր մտայնութեան և ընթացքին։ Ասոր համար խիզճ չէք ըներ դիմելու ամենէն անարդ միջոցին, հանրային զգացման առջև անվարկելու համար զանոնք, ցեխուուղիվ հայ Եկեղեցականութիւնը այնպիսի կեղառով մը՝ որ երբեք զոյութիւն չէ ունեցած։ Հայ Եկեղեցին և Եկեղեցականութիւնը եթէ իր դերին մէջ չէ եղած, ատիկա իր կրաւորական հանդուրժողութիւնն է, դժբախտաբար, մեր ազգային կեանքի ընթացքն ու նկարագիրը խանզարոյներու նկատմամբ։

Հակառակ տարիններու յամառ մեղադրանքին չէ հաստատուած տակաւին թէ Ամենայն Հայոց Հայրապետը իրապէս կը զործէ՞ նուաճող խստութեանց տակ։ Խոկ սփիւռքի հայ հոգեւորականութիւնը, հնագանդելով իր գերազոյն Պետին, կը կատարէ պարզապէս սիրոյ և Կարգապահութեան, խզճի և օրէնքի պարտականութիւն մը. և կը կատարէ զայն զիտակցօրէն, համոզուած թէ ինչ որ կ'աւանդուի իրեն իրբեք հրաման Հայրապետական՝ ամէն մասամբ համաձայն է հոգեւոր և ազգային կարիքներուն ի սփիւռս աշխարհի ցրուած հայութեան։ և ոչ թէ պահատած հաւատքի», ինչպէս այնքան կեղծապարիշա մտայնութեամբ զիտէ զառանցել «Արեւելք»ի խմբագիրը։

Բայց, ըստ մեզ, հայ Եկեղեցականին հաւատքը այն ատեն միայն պիտի խախտէր, երբ մոռնալով իր կոչումը՝ իր համոզումները ստորադասէր կիրք և մաղձ փրփրող նկատումներու, ինչպէս անհետաես միտքերու և անհաւասարակիու կամքերու տարուրերումներուն։ Սակայն հայ Եկեղեցականութիւնը ընաւ պիտի չընէ այդ բանը, պիտի չենթարկուի ոչ մէկ հոսանքի ազդեցութեանը, ոչ մէկի կիրքին և ոչ միւսի մաղձն։ իր շանքը պիտի ըլլայ ծառայել իր ժողովուրդին, և հաւատարիմ միշտ իշխանութեանց, ատալ զկայսերն՝ կայսեր, և զԱստուծոյն՝ Աստուծոյց։ Ու մեր ժողովուրդին համար ազգային զիտակցութեան ամենէն փառաւոր շրջաններէն մին պիտի սկսի այն վայրկեանին՝ երբ զիտնայ իր կրօնքին ու կրթութեան զործի շրջանակէն դուրս թողու զանոնք որ ո՛չ առաջինին հաւատքը ունին և ոչ երկորդին անխառն ըմբռնումը։

.Առ այժմ այսքան։

ԿՐԹՈՒԱԿԱՆ**ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ**

ԺԵՆ ԽՄ ԼՐԱ ՊԵՂԱՐԵՒՔ
(ՑՈՎՀ. Ը. 12)

Յատկանշական բառեր կան, որոնք թւրեց մէջ կը խացնեն գանոնք գործածողին. Գիտնալու համար նկարագիրը մարզու մը կամ Նեղինակի մը, կը բայէ գիտնալ թէ ի՞նչ կարգի բառերու հետ ընտանութիւնն անի ու Ալյոյ բառը բիւրեղն է Աւելատանին, որ իր՝ մէջ կը խացնէ նկարագիրն ու նորին զան կիրարդողին: Եթէ Եթուսու ոչինչ ըսէր մէկի իր մասին, պիտի բաւէր այս պարզ, բայց յատկանշական նախագայութիւնը. և նօ նե լրա աշխարհին, որակիւն զինք իր ամբողջ նկարագրին, ոյժին և առաքելութեանը մէջ:

Լոյս բառը մեր միտքը կը տանի բնութեան զանազան երեւոյթներուն, արեւածագին՝ որ երկինքը կը լւցնէ լոյսով և ոսկիով, ջարերու աղամանդին՝ հէսօրուան արեւուն ներքեւ, զերչալոյսուն՝ որ խորհրդագգած խորանի մը կը փերածէ արեւուատքը: Առաջ արեւուն, այսինքն լոյսին, անիմաստ է բնութիւնը, անձեւ և անկիրպարան է աշխարհն, արեւու լոյսին չնորհիւ ան կը փերածուի իր իրական իմաստին: Միւրա կողմէն սակայն առանց աշխարհի՝ արեւը չունի ինքնին այն կարեւորութիւնը զոր ան կը ստանայ յարաբերար երկիրին: Արեւն է սակայն որ կեանք, շարժում և իմաստ կը պարզեւէ երկիրն: Լոյսին՝ և ոչ թէ խաւարին մէջ է որ երկիրը կը ստանայ իր իրականութիւնը: «Նո նե լրա ախմահիւ կ'ըսէ Եթուսու, այս հաստատումը յարաբերար մարզութեան, բազմաթիւ նշանակութիւններ կընայ հազնիլ, սակայն բոլոր կարելի բացարութիւններն աւելի, ան կը նշանակէ թէ մարզուն կարելի հարցառութիւնն ու մեծութիւնը աստւածայինով է միայն պայմանաւոր:

Օրուս անպատճելիօրէն մեծ է իր փառքին և ոյժին մէջ, բայց փառքը զոր Ան ունի յարաբերար մարդկաւթեան, կը կազմէ իր կարելիութիւնը, իր յայտնութիւնը:

Ինչպէս որ բնութեան մէջ արեւը չէր ստեղծեր երկիրը, այլ կը դանեւ զայն ու անոր կուտար նկարագիրը, շարժում և գեղացութիւն, այնպէս ալ Յիսուս կը դանէ հոգիները իրենց սովորականութեանց մէջ, և անոնց կուտայ շարժում, ոյժ և կատարելութիւն: Մեծութիւնները որոնք մարդկային պատմութեան մէջ իրենց ազնիւ և գեղեցիկ գերը կը կատարին, հիացումի տապահողելով սերունդները, իրենց լոյսը կ'առնեն աստուածային այս ազգիւրէն: Մարգարէններ, առաքեալներ, օրէնողիրներ, տառչնորդներ և մեծ անձնաւորմիթներ, որոնք կը հարուստացնեն աշխարհը և կ'առաջնորդները իրենց նպատակները, աստուածային այս մեծ արեւէն չուստառուած և ուժաւորուած մարդկեր են անտարակոյս:

Սուզր Դիրքն ու Աւելատանը շատ աւելի հասկնալի կիրապով մը կը յայտնարերն այս իրողութիւնը Յիսուս փրկութիւն և կատարելութիւն կը բերէ մարդկութեան: Ան մարդուն կը բերէ կարելի մարդկութիւնը. ասանց աստուածային այս կազմին և հսկացողութեան, ոչ ճշմարիտ եղբայրութիւնը, ոչ ուշկար հայրութիւնը կընաւ կըրանուիք և գոյութիւն ունինալ: Մարգը Աստուծոյ որդին է, և Աստուծոյ կ'երթայ, բովանդակ ստեղծագործութիւնը կը խլափի, կը շարժի ու կը յառաջնայ զէպի Աստուծուած, զէպի կատարելութիւն, զէպի լոյս, որուն իրական և անսուս իրուսումն է Եթուս:

Աւելատանը կ'ընդունի խորհրդաւոր ու բարձր ճակատագիրը մարդուն, ինչպէս նաև մարդկն անդին այն մեծ կարելիութիւնը որուն մարդկութիւնը նակատագրուած և երթալու և Ալյասիք անիմաստ պիտի ըլլար Մարգեղութեան խորհուրդը: Աւելատանի ճշմարտութեան համաձայն է թէ Աստուծուած մարդացա որդէսպի մարդը աստուածանայ, այսինքն հագնի իր իրական մարդկութիւնը և աստուածանայ: Աստուծուածորդին Մարգու որդի ալ է նոյն ատեն և փոխադառար Ան որ կը հաւատայ այս պատշելի իրականութեան իրագործուած պատմութեան մէջ, որոն խորհրդաւոր փառաւութունը է Աւելատանը, չի զարմանար հետեւար այն գեղեցիկ խորհուրդին համար, որուն մէջէն կը քալեն մարդուն ու Աս-

տուած, երբեմն միասին ու երբեմն զիրար կանչելով: Պիտի զայ օրը երբ բոլոր խորհրդակառ քողերը պիտի բացուին, բոլոր անկարելիութիւնները կարելի պիտի դառնան, աստուածային ըլլալու սահմանուած մարդուն համար: Յիսուսին մէջ միայն մարդուն խորտակուած կարելիութիւնները կը միանան, ցրուած ձայները կը ներդաշնակուին, և ապագային հորիզոնը կը բացուի ու կը պարզուի: Այսու կը մեկնուի այն մեծ իրողութիւնը թէ մարդկացին հոգին իր, մէջ ունի բարձրագոյն կարելիութիւնները և Յիսուսին գործը ուրիշ բան չէ բայց կոչ ընկելու անոնց և իրացնելու գանոնք իրենց այդ կարելիութեանց մէջ:

Մեզի համար գծուար պիտի ըլլայ հասկեալու. Աւետարանն ու Եկեղեցին, առանց այս մեծ ճշմարտութեան: Այլազգս Քրիստոնէական Եկեղեցին ուրիշ բան չէ՝ բայց խոսուում մը, մարդարէութիւն մը և պատկեր մը ապագայ իրացործութեառն:

Ոչ մէկ իմաստասէր երբեք կրցաւ ըզգալ և մտածել թէ մարդը Աստուածոյ որդին է, հեռացած օր մը իրմէն և սակայն իրեն միանալու սահմանուած: Ոչ մէկ իմաստասէր իր ընկերային և ընազանցական մտածութերով կրցաւ հաւասարի Աւետարանի Անառակ Որդիի առաջի իմաստասիրութեան: Այդ առաջի պատմութիւնն է մարդկացին կեանքին և իր գործունէութեան կերպին, բովանդակելով իր մէջ մեկնութիւնը անցեալին և խոսուումը ապացային:

Իղուը չէ որ ըսուած է թէ Անառակին առաջի ինքնին աւետարան մըն է Աւետարանին մէջ: Անիկա սկիզբն ու կերջն է աշխարհի և Աստուածոյ փոխյարարերութեան: Մարդկութիւնը մեղքէ մեղք, տառապանքէ տառապանք միայն կրնայ ճանշնալ ինքինքը իր ապագային Աստուածոյ երթալու ճամբուն վրայ: Որպէսզի կարենայ ինքինքը գտնել՝ պէսք է նախ կորսունցնէ ինքինքը: Այս է խորիմաց և բարձրագոյն կենանքին ու քրիստոնէութեան պատգամը: Եւ սակայն անոնք միայն կը բնան ինքինքին գտնել, ինքինքին կորսունցնելն զերջ, երբ կրնան զերացառնալ Աստուածոյ լոյսին և չարունակել իրենց ճամբան. այդ լոյսին ընդմէջն:

Աւետարանին համար հաճոյքները խո-

տելի են ոչ թէ որովհետեւ հաճոյք են, այլ որովհետեւ անոնք կը կասեցնեն զմեգ մեր յառաջդիմութեան ճամբուն վրայ: Տառապանքը կը գիւրացնէ մեր անջատումը աշխարհի յոսի ապրութերէն, և մեզի գիւրակցութեան ու բարձրագոյն լոյսին առաջնորդելու առիթը կը հանդիսանայ: Որովհետեւ կեանքը կեցած իրողութիւն մը չէ, այլ ստեղծագործող իսկութիւն մը. միւտ ինքնինք գիւրացանցող, աստիճանաբար տւելի վեր, մակարդակներու արժեքներ իրագործուու: Տառապանքը ճամբան է այդ իրագործութեառն:

Մարգեր կան որոնք ծանծաղ նկարագիր ունին, ուրիշներ՝ օժտուած տւելի խորնութեամբ: Այս վերջինները մարգեր են որանք կը զգան թէ իրենք որդի Աստուածոյ են և ունին այն բարձրագոյն չնորհներն ու ներչնչութեները, որոնք Աստուածոյ կը պատկանին: Մեծ են անոնք՝ որոնք գիտեն թէ իրենց բարձրագոյն փորձառութիւնները ճշմարիտ փորձառութիւններ են, որոնք կը հային բարձրագոյն իրագործութեանը, վաեմ տեսիլներու, և նշաններ են մարդկացին նկարագրի և բնութեան բարձրագոյն կարելիութեանց:

Ու մենք երբեք պիտի չկրնանք զզալ ողբերգութիւնն ու ասրաւագիր մեղքին, եթէ չզգանք փառքը մարդկացին բարձրագոյն խորհուրդին և ապագայ կարելիութեանց: և Աս եմ լոյս աշխարհի» կ'ըսէ մեր Տէրը, և այդ լոյսին մէջէն միայն մեզի համար կարելի է տեսնել ինչպէս կատարելիութեան, այնպէս ալ կորստեան ճանապարհը:

Կեանքի նպատակը, սակայն, մեծագոյն առեղծուածն է, գիտան զայն իրագործելու միջացը, այսինքն կարենալ քայլել Յիսուսի լոյսին մէջ, յաջողութեան և կատարելութեան հէսն է: Մեզմէ շատ քիչեր ընդունակ են գիտակցելու այդ իրողութեան, Պօլոս Առաքեալին հետ կարենալ ըսելու և Ես այնպէս ընթանամ, ոչ որպէս աներեւոյթս, այնպէս մըցիմ, որպէս ոչ թէ զոլոմ ինչ կոծելով:

Յիսոյ լոյսալ որօնելու տեհնչք մարդուն բարձրագոյն կարելիութիւնն է, անոր բնութեան ազնուագոյն մասը: Գիւրագոյն լոյսը Աստուած է:

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ՈՂՋԱԿԷԶ

Խորհրդանշանը նշանակութից առարկայի մը պատկերն է, որ կ'օգնէ երկրպագող հոգեոյն հասկալու հոգեւոր իրողութիւնն ։ Ներ իսկ խորհուրդը ներքին և նորեկան շնորհքի արտաքին տեսանելի նշանն է, նշանակալից արարք մը, աշխարհային բաներու մասնաւոր կիրառութիւն մը որ անոնց կուտայ յաւիտենական արժէք և այսպէսով կը մարմաւորէ և կը փոխանցէ հոգեկան իրողութեան։ Բոլոր խորհուրդներ խորհրդանշանական կերպեր և ձեւեր կը գործածեն։

Աստուածապաշտութեան մէջ խորհրդանշանները բան մը կը ներկայացնեն և կը թելադրին, մինչդեռ խորհուրդներ կը կիրարկուին, միուսդեռ Աստուածոյ եւ մարդուն միջն հազարակցութիւն մը կը հաստատեն, այս հազորդակցութիւնը աւելի հզօր և ազգեցիկ է քան փառաւորագոյն խորհրդանշանը։ Այս հազորդութիւնը կը կատարուի նշաններու միջոցաւ։ Այս նրանքները սրբազն իրեր են որոնք ո՛չ միայն հոգեւոր իմաստ մը ունին այլ կը փոխանցեն հոգեւոր հարառութիւն, չնորհք և օրհնութիւն ամէն անոնց որոնք երկրութեամբ անոնց կը մատենան և զանոնք կ'ընդունին։ Այսպէս խորհրդականութիւնը մնաց կը յայտնէ զԱստուած Գերբնականը՝ որ միշտ կը գործէ և զմեղ կը դանէ բընականին միջոցաւ։

Կրօնք մը որ իրմէ կը վատարէ խորհուրդները չի կրնար զԱստուած ժողովրդեան մերձեցնել, այլ ընդհակառակը կը հեռացնէ զայն մեղոնելով պաշտերութեան զգացաւը Անոր հանդեպ խորհուրդներու միջոցաւ զգացականնեն գերբգացականը կը վերթեւննք։ Կ'ըմբռնենք միստիք իրողութիւններէ որոնց մեր միտք կ'առաջանագի մէջ են և զմեղ կ'առաջարդեն Անդէականին։ Որովհետեւ մահականացու ենք զԱստուած, կ'ըմբռնենք և կը հազորդակցինք անոր հետ տեսանելի իրերով որոնց մեր միտքը աւելի յարմարուած է։ Իրենք իրեններէն իրենք մատուցանեմք — «Եւ զ.քոյս ի քոյոց քեզ մատուցանեմք»։ Անդրագոյն նպատակը աստուած պաշտութեան մարդուն

և Աստուածոյ իրար մերձեցումն է, և այս խորհուրդներու միջոցաւ կ'իրագործուի Խորհուրդներ Աստուածոյ ներգոյութիւնն ու անցրագունութիւնն կը հաչակին։ անձնք արարիչ և արարած իրար միացնող կամ մուրջն են։ Անսնցմով արարածի և Արարչի անձներաշնակութիւնը կը վերծայ, քանզի Յաւիտենական կատարելութիւնը միջոցի և ժամանակի մէջ կը թափանցեն։

Մարմանացեալ Բանը միջոցի և ժամանակի մէջ կը յայտնէ զԱստուած և նա ինքն է ամենէն մեծ խորհուրդը։ տեսանելի պատկերը Յաւիտենական Աստուածոյ էութեան և միջնորդը Անոր և մարդոց միջեւ եկեղեցին բանին խորհրդաւոր մարմինն է։ Անոր շարունակական ներկայութեան օրկանը ւեկեղեցոյ հեղինակութեանէն կը բըխին բալոր Խորհուրդները, անկէ կը ստանան իրենց աստուածային շնորհքն ու զօրութիւնը։ Աւսան Սկեղեցին դուրս Խորհուրդ գոյութիւն չունի։

ՊԱՏԱՐԱԳ ԿԱՐ ԶՈՀ

Աստուածապաշտութիւնը՝ ինչպէս ըսուեցաւ, մարդ արարածին գէպի Աստուած վերթեաւմաս յարաբերութիւնն է, որ Զանով կը բացատրուի։ Զոհը կը յայտնաբերէ և կը յատկանչէ յարաբերութիւն Աստուածոյ հետո Մարդ երբ գիտակցութեան գայ և ըմբռնէ իւր արարած լինելլ երկիղածութեան և կախումը զգացաւմ մը կը զարթնու իր մէջ։ Նա կը բազայ բան մը մատուցանել, նուրիել անտեսանելի գերադոյն ոյժին։ Այսպէս զայն անմիջական պատճառն է երկիղի, անձկութեան, յանցանքի, հաշուաթեան, զրգիսի։ այլ կերպով մարդկային հոգին կը փնտոէ հազորդակցութիւն Աստուածոյ հետ։ Զոհը ազատակամ մատուցում մըն է, խոնարհ նուիրում մը արարածին կողմէ իւր Արարչին։

Առանց զոհի կամ պատարագի աստուածապաշտութիւնը կրօնական յուզուեմնականութեան մը կը վերածուի։ ՀՀոգեւորու զոհ առանց զօշաբելի առարկային անիրական է մարդկային կեանքի մէջ, Թանզի մարդ միայն հոգի է, այլ ունի տեսանելի մարմին։ մարդ կը զայ պէտք իր ներքին հոգին համար արտաքին ծիսական արարկայով մը խորհրդանշելու։ Մարդ իր

հնագանդութիւնը արտայայտելու համար Աստուծության հանդէպ՝ նուէր մը կուտայ Անոր։ Մանչ մը փոքր նուէր մը կը մատուցանէ իր ձնողաց, ո՞չ թէ անոր համար որ արժեցաւոր բան մը ունի տալու այլ օրով։ Հետաւատենէն շատ բանն է զոր կրնայ ընել ու իրայիշացիներու Ցանքարի կառուցումը գերագոյն զո՞ւ ու նուէրն էր մատուցուած Աստուծոյ։ Թիբատոնէական հոյակապ եկեղեցիներ որոնց սերունդներ իրենց ճարտարագիտութիւնը, միտքը և ոյժը զակեցին իրապէս չեն ըմբռնութիւններ մինչեւ որ չգիտակցինք այն իրողութեան թէ անոնք ներքին մղումով մը իրենց ամենէն շատ Անտեսանչելին նառիկեցին։

Դ) Զոհագործումը կը կայանայ մեր մատուցած ընծային փոխանցման մէջ, երկրէս՝ երկինք։ Անգանն է վայրը ուր փոխանցումը կը կատարուի։ Զոհագործման լիր փմասոց յայտնաւեցաւ Անչին վրայ կատարուած կատարեալ զոհումով՝ պատարագով։ Գինը յոյժ կարենոր է ասոր մէջ։ հասարակ բան մը չես կրնար զոհել այլ բան մը որ ամենէն շատ սիրելի է քեզի։ անձո՞ւ նոյնիսկ։ Զի տեսանելի զոհին մէջ, որ ծիսական խորհրդեամբ կը կատարուի, անձին անտեսանելի զոհագործումը պէտք է ըմբռներ։

Հիմ Կտակարանի Հրէից պաշտամանց մէջ երեք տեսուի զո՞ւ՝ պատարագ կը մատուցուէր (ա) Աղջակեզ, այսինքն ամբողջ զոհին նուիրումը Աստուծոյ և սպասումը կրակով։ թ) Խաղաղութեան զո՞ն։ հաւատոցնելը Աստուծոյ նուիրուած սրբացած գոնը կը ճաշուկէ և սերու հաղորդակցութեան մը մէջ կը մանէ Աստուծոյ հետ։ Հոս շիշտը հաղորդականութեան վրայ է։ զ) Վասն մեղաց զո՞նի այսինքն հաշտութեան և քաւութեան համար մատուցուած հաւատոցնեալին հոգմէ որ կը խոսովանի իր մեղքն ու թերութիւնները կը առաջարկան սրջակի զումեներու մէջ կը մեաց իրենց կրօնքին էական մատը և սեւզիլ եղիցին աղօթք իմ որպէս խունկ առաջի քո տէր։ համբարձումն ձեսաց իմոց պատարագ երեկոյից (Աղմ. ձի.). սիեզ մատուցից պատարագ սրհնութեան, և զանուն Տեառն կարգացից (Աղմ. ձիէ). զՊատարագ Աստուծոյ հոգի խոնարհ, զիիրտ սուրբ և զոհի խոնարհ Աստուծու ոչ արհամարէչն (Աղմ. Ծ)։

Դրէից պաշտամոնքին մէջ խորանը յայշ կարեւոր էր զի ան սեմբռոն էր Աստուծոյ ուր մաքրագարդող ու փոխակերերն ախն ասոնք որոնք կը ներկայացնեն յընչ հանոււրն՝ ընդունուած պաշտամունքի արտադական հիմունքը։

Հրէից պաշտամոնքին մէջ խորանը յայշ կարեւոր էր զի ան սեմբռոն էր Աստուծոյ ուր մաքրագարդող ու փոխակերերն ախն ասոնք որոնք կը ներկայացնեն յընչ հանոււրն՝ ընդունուած պաշտամունքի արտադական հիմունքը։

որպէս խորհրդանշան իրենց զոհին Աստուծու ծոյ կողմէ ընդունուած ըլլարտոն։ (Հայց, Եկեղեցիներու աւագ խորանէն կախուած կանթեղը որ կը խորհրդաւորէ Լուսաւորչի սուրբ հաւատքը գուցէ հրէից առն սովորութեան հետ առնչութիւն ունի)։ Կրօնքի մէջ ամենէն նշանակալիք զարգացումը եղած է զոհագործման, հաշտութեան պաղափարի փոփոխումը սիրոյ գաղտփարին։ Այս փոփոխումը իր կատարեկութեան համաւ։ Պատարագի Հազորդութեան մէջ Մարգկարին զոհի անշան մատուցմամբ Աստուծուածային պարգև զերէն վագ իշտաւ։

Մարգարէներ՝ յընդհանուրն՝ կը գուտապարտէն զնանագործումը ու ողջակեցը։ Իրենց գատապարտութիւնը Զօհի գեմուզը զւած է սակայն, այլ անոր վատթար կիրարկման գէմ։ Մարգարէներու բարկութիւնը անձոց զէմ է որոնք միջոցը նըպաւատիկին հետ կը շփոթին։ Մաքրամաքուր սրտագ զո՞ւ չեն մատուցաներ այլ իրենց կրօնական պարտուորս թիւնները կը ջանան կատարել Աստուծոյ բարկութիւնը մեջմաց ցընող պարաբա կենդանիներու, ողջակեցմամբ։ Անտեցի, մերժեցի զանուած ձեր, և ի տարեկանն ձեր ոչ հոտոտեցայց։ Զի թէ մատուցանեցէք զոջակէզս և զզուած ձեր ոչ ընկալայց և յերեւելիս փրկութեանց ձերոց ես ոչ հայեցայց (Ամօվս ե. 21-22)։ սԶի զոդպութիւն կամիմ, և ոչ բզպատարագ, և զզիսութիւն Աստուծոյ՝ քան զոդպակէզս (Աղմէ 6, 6)։

Սակայն հրէից այս անկման միջոցին իսկ պաշխարութեան և անձնազուհութեան և հաղորդութեան խորհուրդին հոգին որ կը յայտնաբերուի արարողական սրջակի զումեներու մէջ կը մեաց իրենց կրօնքին էական մատը և սեւզիլ եղիցին աղօթք իմ որպէս խունկ առաջի քո տէր։ համբարձումն ձեսաց իմոց պատարագ երեկոյից (Աղմ. ձի.). սիեզ մատուցից պատարագ սրհնութեան, և զանուն Տեառն կարգացից (Աղմ. ձիէ). զՊատարագ Աստուծոյ հոգի խոնարհ, զիիրտ սուրբ և զոհի խոնարհ Աստուծու ոչ արհամարէչն (Աղմ. Ծ)։

Դալով նոր կտակարանի, ան կը տեսն նենք բռն Զոհը, մեր Փրկիչը։ Հիմ Աւխոտ ողջակէզումները բռն Զօհին ստուերներն էին միայն, առն քոկ իրմով իմաստ մը կ'ունենան։ իր մասին Պօլոս կ'ըսէ. պԲ-

թիստոս սիրեաց զմեզ, և մատնեաց զանձն իւր վասն մեր՝ պատարագ և զինութիւն Ասուառնոյ թ հոտ անուշից ո (Եփես. Ե. 2): Թողհաննէս Մկրտիչ գոչեց օ ահաւասիկ Թրիստոս Պառն Աստուծոյ (Յոզհ. Ա. 35): Խրամբայաժմար մահը՝ Պառեքի (Երեխ Զատրիկ) վատկահան դառին հետ զուգագեպէպ է: Թրիստոսի չարչարանքներուն նզնաժառանին երեք կեպաքիրն + Վերջին Բնաթիք, Գերթուժնանի և Խաչ — կը նոչակին Հաւկորդութեան, Պատարագի, և Քաւութեան խորհնութիւնը: Քրիստոս իր կեանքը կուտայ, կը զահէ թ կեւափութեան Աստուծոյ: Այս ողջակիցուած և այլափիստուծ կեանցով Աստուծած մարգան հետ յարաքերութեան մէջ կը մտէր Յարգուն մէջ և Մարյուն համար, լրիս անձնազունութեամբ, աստուծանին Բանը կը փրկէ սակէծաւ, գործութիւնը, քաւութեան նոխազ կը հաւե դիսանայ մարգառիթեան փրկութեան համար և կը յնու մարգուն գերազոյն պարստաւորութիւնը Աստուծոյ հանգէպ: Աջի այսպիսի իսկ և վայելէք մեզ Քահանայապետ, ուուր, անմեզ, անտրամտ, զատեալ ի մեղաւորոց, և բարձրացեալ քան զերկինս: որում ոչ հանապազ հորդէ է որպէս այլոց քահանայապետիցն՝ նախ վաճն իւրեանց մեղացն պատարագս մատուցանել, և պատ վասն Մողնիքեանն: իսկ սա զայն միայն զամանակատիւն կատարեաց, զի զանձն իւր մատոյց պատարագ (Երբ. Ե. 26-27): Քարձեալ, ո՞զի եթէ արբէն ցըւոցն և նոխազաց և մասիր երնջոցն ցանեալ՝ զպգծեալսն սրբէր առ ի մարմայ սրբութենէ, հ՞րչափ եւս առաւնել արիւնն Քրիստոսի, որ ի ճենն Լուույն յաւիսեանականի մատոյց զանձն անարատ Աստուծոյ: (անգ. Գլ. Թ. 13-15): Ի գիրջոյ Յայտնաթեան մէջ կը տեսնենք երկնից ամբողջ փառարանութիւնը՝ Պառն խորանին վրայ զգենոյ ի սկզբանէ աշխարհից (Յայտ. ԺԳ. 8):

Այսպէս քրիստոնէական ծէսը զոհագործական հանգամանք մը ունի: Ասաքելոց՝ Ծամանակէն սկսեալ, պատարագի, զոհի, և Հաղորդութեան՝ խաչի և երկնային կերպուրի՝ գաղափարները միաւ ցած կը գտնենք Ս. Հաղորդութեան խորհուրդին մէջ: 'ԱՌամակին օրնութեան զոր օրնենք՝ ո՞չ ապաքէն հաղորդութիւն է արեան Քրիստոսի, հացն զոր բեկանեմք՝

ո՞չ ապաքէն հաղորդութիւն է մարմայն Քրիստոսի (Ա. Կորնթ. Ժ. 46): Միսական զոհագործական լիզու կը զանենք նաև պվարդապիտութիւն Ժթ. Առաքելոցոց զրքին մէջ — ոմանց կարծիքով 100-125 Յ. թ. ասենները գրուած — «Եռանամք զքէն հայր մեր, յաղագս սրբոց Դամբեան սրբոյ որդույ քո: զոր յայտնեցեր մեզ ի ձեռն կաւակի քա Եթուուիս (Էջ 45): Զոհագործման — զակի և այս գաղափարը մեծ համագումանք ստացած թ. զարուհի՝ Նա կտորաւեց ո՞չ միայն Կողզոթայի հետ այլ համար Հին Բախտ ծիսական զոհերուն հետ: Մեր պատարագամտույցին մէջ այլ միենոյն գաղափարը շշտուած կը գտնենք ո՞ւ մէկայ առ ի մէնջ զիսնկանուէր մազթանս, սրպէս զպատարագն Արէլի, զնոյի և զԱրրահամուսւու Ալրդի Աստուծոյ: Իր պատարագի Հօր ի հաշտութիւն հաց կենցոց բաշխիս ի մեզ: հեղմամբ արեան քոյ սուրբ աղազեմք զքիզ, ոզպրեմա՛ արեամբ քոփ գրիկալ հօտիւ: Հապա խորհրդաւոր ատալը սիրիստուող սուրբ պատարագի բաշխի մեր մերուման սուրբ սուրբոցի յաշրդուղ ողազթին մէջ աղազթին մէջ կը կարգանք: միսկ ի վախճան առուրս այսոցիկ՝ զրովանդակ իսկ զպարտեաց մերոց իշեալ զգատակնիք: Խոսոր մեզ զիրդիդ քո միամին, զպարտապան և զպարտու զի կեսումն և օծեալ, զառն և երկնաւոր հաց, քահանայապիտ և պատարագ: Յոյն, ձըռովմէական և ուրիշ եկեղեցիներու Պատարագամտույցներուն մէջ այլ նմանողինակ զոհական աղօթքներ կը գտնենք: Կաթոլիկ Պատարագամտույցին: աԵկո՛ւր, ո՞վ սըրբարար ամենակարող Յաւիսեանական Աստուծուած և օրինէ այս պատարագը զոր քոյ սուրբ անուանք համար առաջազերեցնեք: Ալրիշ տեղ մը, «Աղօթեցեք եղբայրներ, որ իմ և Զեր պատարագը Աստուծոյ՝ Ամենակարող Հօր ընդունելի լինի»:

Քրիստոնէական պաշտամունքը ամենաներին պատարագի գաղափարէն չի կընար անջատուիլ: Քրիստոնէայի մը համար զոհը սրբաւուցի: Կողզոթայի զրքը՝ ուր անուանք Պատարագուն մէջ իր լրութեամբ յայտնուած ցաւ մարզուն: Զոհին կամտառ մանք յաւիսեանական կեանք կուտայ աշխարհի: Երբ որ աւելի խորը թափանցենք Աստուծոյ և մարդուն յարաբերութեանց մէջ պատարագի խորհուրդը մեզ աւելի ըմբռնելի կը հան-

դիմանայ: Պէտք է կեանքը զոհել՝ կեանք ունենալու համար: ուրեմն մահը աստուածային կեանքը հետ յարաբերութիւնն է:

ՀԱՍՏԵՐԱԿԱՑ ԱԳՐԹՔ

Աստուածապաշտութիւնը առանձնական կամ ճգնաւորական խնկում մը և կամ ներհայեցողութիւն մը չէ լոկ, այլ տեսանելի և անտեսանելի կողմերով հաւաքական ընկերային հանգամանք մը ունի: Հաւատացեալը Աստուածոյ աօն կը ներկայանայ որպէս մի անգամը մեծ ընտանիքի մը: Նա անդամ է Եկեղեցւոյ — որբազան ընկերակցութեան — անոր աւանդութիւններով կը մնանի, այդ հաստատութեան կեանքին, մի մասն է: անոր սուրբերուն հետ կը հազորդակցի: Մըրոց մատուցուած աղօթքը կամ քարեխսութիւնը որքան գեղեցիկ բան է: ան հօգեւոր ամուռ միասնականութեան մը շաղկապը կը ստեղծէ մեր մէջ, ապրոցներու և մենազներու միջն իրական կամուրջն է: Հաւատացեալը իր ետև ունի երկու հազար տարուան ազգային և հոգեւոր մշակոյթ մը, պատութիւն մը որ նուիրուող և զոհող հոգիներու արինով ներկուած է: Անհատը մի մասն է դարաւոր և սրբազան հաստատութեան մը, անկէ գուրս առանձինն նա մեծ նշանակութիւն չունի: Խսամիրութիւն, անձապաշտութիւն գոյութիւն ունինալու չեն անհատին մէջ, ան պէտք է կարսնցնէ ինքզինք որպէսզի գտնէ գայն:

Ոչ մէկ քրիստոնեայ կրնայ իր հոգեւոր պարաւորութիւնները կատարել առանձնութեան մէջ: Բօղոքական անհատապաշտական փիլիսոփայութիւնը ժխումն է հասարակաց աղօթքի՝ աստուածապաշտութեան: Անհատը գործարանաբորսութեան մը մի մասնիկն է որ յարաբրութեան մէջ է Աստուածոյ հետ, գործարանաւորութիւն մը որ կենգանի կը պահօքի Ս. Նոգոյոյ ներք գործաթեամբ, ուստի առանձնական խոհանքեր և ապրումներ լոկ անձնական գործ մը չեն, այլ պէտք է անոնց վրայ նայինք Աստուածոյ նպատակին և փորձին և Եկեղեցւոյ ամբողջականութեան համար ունեցած իրենց յարաբերութեան տեսակէաէն:

Ստեղծագործութիւնը ամրողական կեանքի մը օրհնութեակի համարէ: անհատը

ստեղծուած է ամրողջին համար, և ոչ թէ ամրողջը անհատին համար: Գիտուն, թժիկ արուեստագէտ նայն, ամէն մէկը բան մը կ'ընէ ամրողջի սիրոյն համար: Իրենց ուժերին ու կարողութիւնները կը զոհն հասարակաց բարօրութեան համար: Հասարակաց աղօթքը ուրեմն շատ մեծ կարեւորութիւն ունի անձին փիկութեան համար: Ան է որ ամրողջ կեանքը դէպի Անտուած կ'ուզողէ և կ'առաջնորդէ: Անհատին Անտուածոյ հետ յարաբերութիւնը, իր ներքին կեանքին փերելքը կ'իրագործուի ուի իր Եկեղեցւոյ հետ ունեցած յարաբերութեամբ: Այն նորիլուկ մտածողութիւնը թէ Եկեղեցի յանձնակելու պէտք չկայ, այլ տան մէջ մատաւցուած աղօթքով բաւականակալու է մարդ, ամենէն անհիմն և պիտի կարծիքն է: Երբեմն կը լսենք դայս նոյնիսկ մեր ժողովուրգէն ումանց կոզմէ: Արոնք անխորհուրդորէն կ'ըսեն: — Ինչո՞ւ Եկեղեցի երթամ, տունս միթէ չի՞մ կրիար աղօթել: Ինչպէս արտասանիմ այն աղօթքները՝ որոնք իմս չեն այլ ուրիշ մը հեղինակած է զանոնք: Ինչպէս գործածիմ այն լիզուն որ քնական չի թուիր ինձ: Խախ ըսենք որ Եկեղեցի չենք երթար ըսելու, ընկելու խորհելու այն ամէն բաները ինչ որ մենք կը փափաքինք: Հոգուով ու երկիմն մտքով յագնած կուզանք Եկեղեցի: Կ'ըշանք որ մեր հոգիները խալազութեան մթնոլորտները վերելակին: Աւատի հոգինաբարը մեղեգիները խունկին գուլայ գուլայ վերելքն ու բուրումը, մոմերու պլազմումը, երկրպագութիւնը հաւատացեալ հոգիներու մեր մէջ պաշտումի զգացումը կը հրահրեն: Աղտուած աշունչը հոգեմեսն անձերու հեղինակած աստուածային խօսքն ու պատգամն է: Ժամագիրքի աղօթքները, շարականները նոյնանան հոգիներու, ստեղծագործութիւնն է: Գալուզ լիզուին, անհրաժեշտ է որ ան լլայ երապուրիչ, բայնաստեղծական և պերճ, իսպառ հեռու ատփակութիւնէ և ճապացութիւնէ:

Ս. Գատարագ, կամ ոնէ թօրհուրդ և ծէս առանձինն չի: Կատարուիք, այլ ժողովուրգին: մասնակցութեամբ: Պատարագի մատուցումը առանց հաւաքական աստուածապաշտութեան վաւերական չէ: Հին գրիստոնեայք միասին կ'աղօթէին: Հին Եկեղեցւոյ բոլոր ծխակատարութիւնք հաւաքա-

կան հանգամանք կը կրէին, բոլորին մասնակցութեամբ կը կատարուեին:

Մարդիկ համարական գդացման ժամանակ, առարիեր ընթացք կ'ունենան: Չեն ըներ այն բաները ինչ որ իրենց առանձնութեան մէջ պիտի ընէին: Հոգիդ որպիսի՝ բարձունքներ չի ճախրիր, երբ խմբովին եկեղեցւոյ մէջ և Հայր մեր, օֆոռք ի բարձ ձունաւ, և զաւատամբք, կամ միուրք սուրբ երգուի:

Ա. Հաղորդութեան ելորհուրդը մէկ երկինք կը վերացնէ: հրեշտակներու և հրեշտակապեաներու պաշտամունքին հետ կը սանդղամատենք երկնային գմրէթը ուր Աստուած զիովին Ներկայ է: Աւատի եկեղեցւոյ մինուրաբ պէտք է միստիքական: Մեծ և Աքանկերին փենութիւնն արտայացող հանգամանք մը ունենայ: Պարզ արահի մը մէջ օրուեանան ազօթք չէ կարելի մատուցաներ: Կմեզ ներկնող որինչ կայ հոն չ շարում ուղղել, խօսի, քննադատել, երբեմն ազգագլուհի ոչ միայն սխալ է այլ մեղք է Եկեղեցւոյ մէջ: Անոնց տեղը եկեղեցին գործ է, զասարաններու կամ սրաներու մէջ:

Աստուած պաշտութեան միջոցին քահանայի և ժննդուվորդի միջն եղած յարարութիւնը մօտիկ քան մը չէ: Քահանան ժողովուրդին համար կը պատարացէն իսկ ժողովուրդը կը մասնացի ինչ որ քահանան կ'ընէ: Նա հաց և գինին և մատուցան Աստուածոյ որոնք փոխակերպեալ և սրբազորեալ մէջ կը տրուին ճաշակելու: Պատարագի սրբազորաւուը վսեմ զգացութեր կը յարուցանէ մեր մէջ: Ամանք Ս. Պատարագին չեն ախորժիր, քանզի իրենց ճաշակի մշակուած չէ խորհրդաւորի և զիմի համար: Կոմիտաս վարդապետի և Հայ Պատարագը, և եւրոպացի մէծ երաժշտագէտներու գրած պատարագները, օրթօթօրխոները, հակեհանգստեան երկերը և սրբազան երաժշտութեան զանազան ժամերը հոգեպարար ստեղծագործութիւններ են երաժշտական, գեղագիտական թոյրերով համաշնակաւուր տեսանելի աշխարհին մէջ, և ուր

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՅՈՒՔԸ

Եւ այս երեքին մասնաւորապէս աշխօթքը սոնելով՝ կրնանք ըսել թէ, ասոր պէս Աստուածոյ հետ ուզզակի հաղորդակցութիւն նշանակող նուիրական պարտականութեան մը մէջ կեղծիք խառնել՝ շատ պատապատելի և յիմարական պիտի ըլլար: Արդէն ըսինք առաջ, «Թէ ինչպէս աղօթելու ենք» հարցումին պատասխանելու առիթով, Արտուս այսակ ծշմարիտ ու անկիծ աղօթքին, անոր մատուցումի կիրապին ու արցիւնքներուն վրայ կը խօսի, պարզելով ժողովուրդին տոջն ճշմարիտ աղօթաբրութեան նոր ուզին, որուն մէջ անյաջազութեան հանդիպիլ անկարելի է: Այլ զու յորժամ կայցես յազօթս, մո՛ւտ ի սինեակ քո, և փակեա՛ զգուրա քո, և կ'ո՛ց յազօթս առ Հայր քո՞ ի ծածուկ: և Հայրն քո՞ որ տեսանէ ի ծածուկ, հատուցէք քո՞ յայտնապէսու (Մատթ. Զ. 6): Ճու, այս հատուածին մէջ, կը տեսնենք քրիստոնէին աղօթելու կերպը բազգատութեան զրուած ցուցամոլ Փարիսեցին կերպին հետ, որուն գործածած ձեւերը կին արգարութեան ձեւերն էին: Մինչդեռ՝ Յիսուսինը, զերի համարին մէջ, նոր Ալխոտ աւետարանական ողին և երկնից արքայութեան նոր արքայութեան կերպն է:

Քանի որ մինչև հոս աղօթքի տեղին, առանձնական կամ հրապարակալին ըլլալուն, երկրութեան կամ զատարկարանութեան, մատուցանելու ձեւերուն հետյանի վրայ՝ ազօթքի մասին ընդհանրապէս խօսելու առիթով, և Տէրունական Աղօթքին տուն տուող պարագաներուն վրայ առ համառօտակի խօսեցնք, կիմա կը մայ աղօթքի բանաձեւին, այսինքն Տէրունական

մարդկային հոգին երկիրածութեամբ կը վերելակէ իւր Արարէին Անոր փառակցից ըլլալու, ամէն անձ եպիսկոպոսն սկսեալ մինչեւ մօմտակալ երախան քան մը ունին ընելու խօսքով, շարժաւմով, զգացումով և երգով:

ԴԵՐԵՆԻԿ ԵԳԻՒԿՈՊՈՍ

Աղօթքին վրայ ընդհանրապէս քանի մը նկատողութիւններ ընկը և անկէ ետքն ալ անոր իւրաքանչիւր մասերը զատ-զատ պարզաբանելու աշխատիլ:

Թէև Յիսուս Տէրունական Աղօթքը սկսելէ առաջ, «Այսպէս կացէք զուք յաղօթն կ'ըսէ, այս այսպէս» ը մնաք պէտք չէ տառական կամ բառական նշանակութեամբ հասկնանք, այսինքն՝ թէ պէտք է մեր աղօթքները Տէրունական Աղօթքին երկարութիւնով ըլլան միայն, թէ անոր բառերովը միայն պէտք է աղօթել, թէ իրեր եմակ աղօթք զայն սորվինք և անկէ զատ ուրիշ աղօթք չընենք Այս՝ շատ անձուկ և տառական նշանակութիւն մը տալ պիտի ըլլար Յիսուսի խօսքերուն: Յիսուս «այսպէս» ըսկելով սորվեցնել կ'ուզէ թէ Տէրունական Աղօթքին մէջ պարզուած կէտերը և անոր նիւթն ու նպատակը ընենք մեր ևս աղօթքներուն նիւթն ու նպատակը: Ղուկաս ալ՝ Եկրան Քարոզէն դուրս, ուրիշ առիթով մը, կը յիշէ Տէրունական Աղօթքքը: Ղուկասու յիշած առիթին օրուան նախընթաց գիշերը Յիսուս բալորովին աղօթքով անցուցած էր, և իր ան իրեններուն աղօթքի յատուկ սկզբունքներ կը պարզէր, աշակերտնելն մէջը Յիսուսի խօսքը ընդմիջելով՝ խնդրեց որ իրենց սորվեցնէ աղօթերեւու կերպը: Եւ եղեւ ի տեղւոջ ուրեք կալ յաղօթս: և իրեն դադարեաց՝ ասէ ցես ոմն յաշակերտացն իւրօց: Տէ՛ր, ուսո՞ մեզ յաղօթս կալ, որպէս Յովհաննէս ուսոյց աշակերտացն իւրօց (Ղուկ.

ՓԱ. 1): Ո՞չ աւանդաբար, ո՞չ ալ գրաւորապէս մեզի հասած է Յովհաննէսի իր աշակերտներուն սորվեցուցած աղօթքը: Կամ դոնէ անկէ նմոյշ մը: Բայց, ինչպէս կը յիշէ խնդրարկու աշակերտը, Յովհաննէս իրեններուն աղօթք մը սորվեցուցած էր: այս ճշմարտութիւն մըն է, և զրգիռ կ'ըլլայ աշակերտներուն որ Յիսուսի զիմեն իրենք ալ իրենց վարդապետէն աղօթքի բանաձև մը խնդրելու համար: Տէրունական Աղօթքին տուն տուող այս երկու պարագաները թէն իրամէ տարրեր կ'երեւին, բայց, այդ ալ աւելի աւետարանիշներու իրենց աւետարանները խմբագրելու կերպին փերագրել պէտք է: Արագհետու, ինչպէս Յիսուսի առակներուն և ուրիշ վարդապետութիւններուն համար ալ շիտակ պիտի ըլլար ըսկել, Յիսուսի այս Եկրան Քարոզն ալ Մատթէոսի կողմէ կանոնաւոր կերպով ամփոփուած է կորեւոր ու գոհացուցիչ մանրամասնութիւններով հանդերձ, մինչդեռ Ղուկաս աւետարանիշ Եկրան Քարոզը քանի մը տարրեր տեղեր, իրեր հատակու տարներ կուտայ, ինչ որ եղած է Տէրունական Աղօթքին պարագային ալ: Տէրունական Աղօթքին աշու երկու տարրեր օրինակները նոյնն են, միայն թէ Ղուկասու առաջ թերածը Մատթէոսի առաջ թերածին համապատակ մէկ ձեւն է, բայց, գլխաւորաբար կարեւոր կէտերը երկուքին մէջ ալ կը գտնուանին: Անաւասիկ այդ երկու ձեւերը.

ԸՆՍ ՍԱՏԹԷՈՎԻ

1. Հայր մեր որ յերէինս ես,
2. Սուրբ եղիցի անուն նո.
3. Նկեցիք արքայուրիւն նո.
4. Նղիցին կամք նո, ուրպէս յերկինս եւ յերկի:
5. Զնաց մեր հանապազորդ տուր մեզ այսօտ.
6. Եւ բոլ մեզ զպաւտիք մեր,
7. Արպէս եւ մեք բողումք մերօց պարապանաց:
8. Եւ մի տանիր զմեզ ի փարձուրիւն,
9. Այլ փրկեան զմեզ ի շատէն.
10. Զի նո է արքայուրիւն եւ զօրուրիւն մեր փառք յուրիտանս, ամէն:

ԸՆՍ ԴՈՒԿԱՍՈՒ

1. Հայր մեր,
2. Սուրբ եղիցի անուն նո.
3. Նկեցիք արքայուրիւն նո.
4. Զնաց մեր հանապազորդ տուր մեզ զօրլատուն,
5. Եւ բոլ մեզ զմեզ մեր,
6. Զի մեք բոլումք ամենայնի որ պարտիցին մեզ:
7. Եւ մի տանիր զմեզ ի փարձուրիւն,

Հաստ գերբին է տեսնել այս երկու օ-
րինակներուն խմբագրութեան նոյնութիւնը,
որպէս իսկ ինչպէս ըստի՞նք, Դուկասու մէջ
գտնուած պակաս մասերը, ողօթքին էա-
կան մասերը և նիւթը չեն փոխեր: Առաջին
հատուածին ոմանց մէջ պակող և Մեր, որ
յերկին ներ բառերը գորութեամբ կը հաս-
կըցուին: որովհետև Եթուու միշտ խօսած
է իր Հօր Վրայ, իրեւ Երկանուու Հայր:
Դարձեաւ, չորրորդ հատուածը՝ որ ըստ ո-
մանց կը պակսի Դուկասին մէջ, երրորդ
հատուածին ընդլայնութէն տարրեր բան մը
չէ և նոյնը կրնանք ըսել նաև ինսհրաբդին
համար ալ: Զի՞ բո՞ է արքայութիւն և զօ-
րութիւն և այլն աւելի աղօթքին փակման
օրնութիւնն է, որ նորէն Դուկասու օրի-
նակին մէջ յիշուած չէ. ըստ ոմանց: Ընդ-
հանրապէս բոլոր քրիստոնեայ Նկեղեցինե-
րու մէջ գործածուած ձեւը Մատթէոս ա-
ւետարակնին մէջ բերած ձեւն է, որովհե-
տեւ ան աւելի լուստրանուած ու աւելի
լիակատար ձեւն է:

Տէրունական Աղօթքը տիպար աղօթք
մըն է և ազգօթքի յարմարագոյն բանաձեւը,
զոր շատ կանուխէն, մեր աղայութեան ո-
րերն սկսելով կը կրկնենք, և կը կրկնուի
եկեղեցիներուն մէջ ալ: 1900 տարիներու
ընթացքին ամէն տեղի ու ամէն ժամանակի
քրիստոնեաներ կրկնած են զայն և պիտի
կրկնեն ալ, բայց ան իր թարմութենէն, իր
քաղցրութիւնն բան մը կորանցուցած չէ ու
պիտի չկորուցնէ: Եթր մեր երկաւուր հայո-
րերը ճանչնալու և անոնց անունը արտա-
սանելու չափ զօրանան մեր մանկական թո-
թով լիկուները, այն ատենէն կը սկսինք
նաև մեր երկնաւոր Հօր տեսուան ուղղուած
այս գոհար ակնթք կրկնել, նախ՝ մանկա-
կան անգիտակից անմեղութիւնով ու յետոյ՝
անոր վսիմ իմաստին յիւթեան ու խորու-
թեան ճաշակը անած: Ուրեմն, պէտք չէ
մոռնալ Յիսուսի պատուեը զոր վերը յի-
շեցինք, և Ալսակս Կազեք գուռք յաղօթնու: Հետեւաբար անոր իւրաքանչիւր մասերուն
վրայ չխօսած, քանի մը ընդհանուր խոր-
հըրգագութիւններ ընենք անոր ուշագրան և
կիմական մատնայատկութիւններուն վրայ:

Ալ. — Անոր ձեւը համառօտ, որոց և
պարզ է: Յիսուսի սորգեցուցած այս ա-
ղօթքը արդէն հակապատկերն էր Փարիսե-
ցիական երկարաբան ու ճոռումախօս ա-

զօթքներուն, որոնց միակ առաւելութիւնը
իրենց կարելի եղածին չափ երկար ըլլան
էր: Անոնք, Փարիսեցիները, սովոր էին
պատճառն քով երկարեց իրենց աղօթք-
ները, որպէսզի այրիներուն տունը ուսեն,
ու կողոպատեն զանոնք: այն հեթանոսական
շատախօսութիւնը մնացունելի կը կարգէին
ամենագէտ Աստուծոյ: Եւ արդէն այս չէ
շատ մը կեզզ բարեպաշտներու աղօթելու
ձեւն ալ: Կը խօսին ու կը խօսին՝ ցուցներ
լու համար թէ աղօթքի իմքնարուխ աղ-
բարեներ են, և իրենց սիրատերուն ալքերէն
գործ պոռէկացող այս անզագիլի հեղեղին
թափս սանձել իրենց կարողութեան տակ
չէ: Ի՞նչ են շատ անգամ մեր աղօթքները,
եթէ ոչ առ Աստուծած ուղղուած քարոզ-
ներ. իրը թէ մեզի տրուած ըլլար Աստու-
ծոյ ցուցնել, իմացնել և մինչև իսկ հաս-
կըցնել թէ, այն բարիքները և չնորդները,
որոնք իրմէն կը պահանջնենք, աղէկ և յար-
մար է որ մեզի տայ: Այո՛, մէյմէն հոռո-
մարն ու շատախօս փատախաններ կը
գանանք շատ անգամ մեր աղօթքներուն
մէջ, մինչգետ Անէնագէտը կը խնդայ: Գե-
րէն մեր անձկամիտ ու սիսալաշատ փաս-
տարերութիւններուն, անզիտակից ու խննի
խնդիրքներուն վրայ: Թերեւս Ան կը տեսնէ
որ նման ենք մանկան մը, որ հորմէն սուր
գանակ մը կ'ուզէ որով կրնայ ինքինք վե-
րաւորել: Ճիշտ այս կոյը ու տպէտ հետա-
պէնդուումն կոպապատկան մեացորդները
մինչեւ կրմա չեն աեսնութեան շատ մը կրօնք-
ներու արարողութիւններուն մէջ: Խահազի
առջեւ առաւօտէն մինչեւ իրիկուն, թերեւս
իրենք զիրենք հարուածելով, զիրաւորե-
լով և արիւններու մէջ լուալով պոռացող
խննիթ քուրմերուն ըրած յիմարութեան մէկ
տիսակը չէ նաև հին կրօնքներէ ուսանց
այն բարբարիկ ձեւերը, որոնք մէծ մեղ-
քեր են: Տէրունական Աղօթքին ամէն մէկ
խնդիրքները. այնչափ որպէս են, որ ճան
իսկ մանուկ և ամենէն տիկն մարդը իսկ
կրնայ հասկնալ, թէ ինչ բաներու համար
կ'աղօթէ: Անոր մէջ երկւակայտկան, տարա-
տամ ու անորոշ իմաստներ և խորմզգա-
ծութիւններ չկան, ինչ որ կարելի է գըտ-
չառ մը իմաստակ աղօթասէրներու աղօթք-
ներուն մէջ: Այս որ կարելի է գըտ-
չառ մը իմաստակ աղօթասէրներու աղօթք-

մէկ աղօթքներ են՝ խորին մտածութերու ժնունդ տուող։ Անոր պարզութիւնն ալ ու շադրութենք վրիպիցնել պէտք չէ։ այս, ան այնչափ պարզ է որչափ պէտք էր բերաւ ամէն հասակի ու աստիճանի յարմար աղօթքի մը համար։

Այս մեջ, Տէրունական Աղօթքը իր համառոտութեան, որուութեան և պարզութեան մէջ շատ գեղեցիկ, շատ իմաստալից, շատ նոգիսոսիկ աղօթք մըն է, առօթիներու աղօթքը։

Ի. — Ան Խսուուծոյ հայրութեան ուղղուած աղօթք մըն է Անոր ասացին բառը ու ռշայրը — «ըրափ անուշ կը նչէ ականջներու»։ Հայր մեւ աւելի քաղցր ու նոգիգրաւ է, որովհետ մեւ Հայրն է Ան։ Ասուուծոյ Հայրական բնութիւնը մեծագոյն յոյն ու միթիթառութիւնն է մեր սիրածուն Մեր աղօթքին նկարագագաւ Ասուուծոյ բնութիւն կրայ մեր ունեցած համացազութեան և գաղափարին հետ սերն աղերս մը ունի։ Քրիստոս այս աղօթքին մէջ զ Սասաւածու աղօթքը մէջ աղատիկ առաջ իրեն ձայր ինչ մագնիսուութ պատկիրացնէ մեր առջն իրեն ձայր։ Ինչ մագնիսուութ պատկիր, ինչ վերացնող զարցում։ Հոս է մեր հաւատքին միակ յենակէտն ու հիմակէտը։ Հոս է մեր ուրախութեան և երջանկութիւնն միակ գանձնարանը։ Հոս է Ասուուծոյ հանգէպ մեր ունեցած որդիական համարձակութեան միակ աղբիւրը, — Ասուուծ մեր Հայրը։ Ասուուծոյ վրայ մեր անուն վստահութիւնը բնականապէս ու բանաւորապէս կ'արդարանայ այս մեծ ճշմարտութիւնով, — Ասուուծ մեր Հայրը։ Այս մեծ ճշմարտութիւնը կը սահմանէ նաև Ասուուծոյ մեզի հանգէպ ունեցած յարաքերութիւնը։ այս Ասուուծ այս բնութեան ճշմարտ յայտնութիւնն է Քրիստոփ մէջ, Քրիստոս ինքը Արդի մարդոյ եղաւ որ մենք օրդի Ասուուծոյ Ըլանք, և տիեզերաքարոզ հոչակուի Ասուուծոյ մեծագոյն և մեր սիրածուն ամենամօտիկ սոտոգելիքը, — Անոր Հայրութիւնը։

Եւ գարձեալ՝ այս գիտով մեր առ Ասուուծ ուած ունեցած յարաքերութիւնն ալ կ'որոշուիր։ Ասուուծ միայն ամենուն և Հայրը չէ, այլ մեւ Հայրը։ այս անձնական հազոր գալութիւնը Ասուուծոյ հետ պէտք է ըլլայ ջիզը մեր աղօթքիներուն։ այնպէս պէտք է աղօթենք ինչպէս պիտի խօսակցէինք մեր սիրելի հօրը հետ։ առանց գաղտնիքի, առանց կեղծիքի ու ծայրազոյն վստահութեամբ։ Այս պէտք է ըլլայ աղօթքին մէջ ձայրազոյ չունչը, և զոր Տէրունական Աղօթքին մէջ կը գտնենք իր

լիութեամբ ու ամբողջութեամբ։ Այս, ան Ասուուծոյ Հայրութիւնը ուղղուած եղական աղօթքն է, որ յաւիտինապէս անոպատելի հրապուր մը ունի։

Դ. — Ան կը յարգէ Ասուուծոյ սրբութիւնը։ Ասուուծ կը խորչի մեծախօսիկ անուանութերէ, բայց կը հաճի, ճշմարիս պաշտելութենէ։ մեծածայն ու պիրմախօս փառարական ձեւեր յամաի կը ինողին ու կ'արեն աղօթքին պարզութիւնը։ բա՛ւ է զ Ասուուծ մեր Հայր անուանի և մեր աշաթիւրը մեր Հօր ուղղելի Բայց, նոյն ատեն պէտք չէ մոռնանք թէ Ասուուծ երկնուուր Հայր մըն է և անոր համար վերջին աստիճան նախանձախնդիր ըլլալ պարտինք Անոր անուան սրբութիւն մասին։ Սիրոյ շնորհած համարձակութեան մէջ պէտք չէ կորսնցնել Ասուուծոյ սրբութիւն յարգանքն ու պատկանանքը և Անոր անուան պարտուատաշամ մեծ արանքը։ Աղօթքին կերպոնց պաշտիւրութիւնն ուղին է։ Շատ անշամ մեր երկրաւոր յարաքերութիւններուն մէջ այդ չէ մեր ունեցած գուռարութիւնն ըլլը, որ համբերատար է ու քաղցր, չինք կրնար իր այս սրբութիւն ու բարձրութեան մէջ գնահատել, կը ստորնացնենք, կ'անպատենք զայն, չարաչար կը գործ ածենք մեր ընկերոջ թօյյատար, համբերատար և սիրոյ տրամադրութիւններու, և մեր այս մեջ գիտինքին պատասխան չատ անցամեր սիրոյ վասնութիւնը մեր խոզի տաջն թափուած մարգարիտ պէտ կ'ըլլայ։ ու այս որշափ աններելի է, երբ Ասուուծոյ անհուն սիրոյ գէմ ցուցնենք այս ամօթարեր ու նուաստացուցիչ տրամադրութիւնը։

Ճ Ասուր եղիցի անուն քո։ ա՛յս պէտք է ըլլայ մեր առօրեայ կեանքին միակ նշանակէտը։ այսինքն՝ մեր խօսքերով, զործքերով, մածմունքներով և յարաքերութիւններով Ասուուծ անուան սրբութիւն և փառաւորութեան աշխատիլ։ Ասուուծ արգէն սուրբ է ու Անոր անհուն սրբութիւն գով և Ա՛մ է մարդ ։ Բայց, մեր այս սուրբ բաղձանքը, Ասուուծոյ անուան մարդոց մէջ պահուիլը փափաքիլը, մեզ համար նոր ու հաստատ քայլ մը պիտի ըլլայ սրբութիւն շաւղին մէջ։ Քրիստոնէին համար Ասուուծոյ անունի սուրբ ըլլալուն աշխատիլը իր սրբանալը կը նշանակէ։ որովհետեւ, իր սըրացուումը միայն և Ասուուծոյ որդի ըլլալուն պատութիւնը կուտայ իրեն։ Ահա ա՛յս Տէրունական Աղօթքին երրորդ մէկ մաս նայատկութիւնն ալ։

(Նար. 3) ԳԹ. ՄՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍԵԱՆ

Ի ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՈՅՑԱՑ

ՔԱՐՈՅՑԽՈՍՈՒԹԵԱՆ ԱՐՈՒԵՍՏԻ ՄԱՍԻՆ

IV. ՇՐՋԱԲԱՌ ԵՒ ԱՏԵԽԱԲԱՆԱԿԱՆ ԶԵԽԵՐ

Նոյն պիտի ըսեմ չըջութեաբուն և ա-
տեխաբանական ձեւերուն համար ևս, որոնք
կը ծառայեն ընդլայնումին, և աւելի և
պիտի ծառայեն վայելչաբանութեան: Լու-
է երբեմ երբեմ աչքի առջև բերել անոնց
կերպերը. անոնց ինքնաբերական գործա-
ծութեանը համար օգտակար է տեսնել այն
հարուստ թիւնները զորս ունինք, և զորս
միտքը պիտի կարենար զանց ընել, եթէ
ուզէր նեղ զաշտի մը մէջ ամփոփուի:

Հռետորութեան մէջ ձեւ կը կոչուին
լեզուի այն կարգ մը կերպերը, որոնք մտա-
ծումի արտօնայտութեան աւելի ոյժ, գոյն,
փայլ և չնորհք կուտան, և որոնք այդ կեր-
պով կ'օգնեն անոր ազգուութեանը, շեշ-
տելով անոր նկարագիրը: Ճիշտն ըսելով,
զարդ չեն անոնք: Զանոնք եթէ իր այդ-
պէս գործածենք, կ'աւրենք ոճը կերպերն
և անոնք ատեխաբանական գաղափարի,
այն վայրկանին՝ երբ այս վերջինը կեն-
սաւոր է և թանձրացեալ, և այն վայրկան-
նէն որ անիկա կենսաւորը և թանձրացեալի
կ'ուղղուի իր արդիւնքներուն մէջ:

Մտածումի ձեւեր և բառերու ձեւեր
կան, որոնք, այդպէս լրմանուած յընդհա-
նուըն, ինքնին կը սահմանուին: ու բառե-
րու ձեւերուն մէջ չըջում կը կոչուին մաս-
նաւորապէս այն ձեւերը, որոնք բանի մը
նշանակութիւնը կ'ընդաբերակին, կը ըջին:
Միտի նշանաւոր խոսքը

«Ա ատզերեն մալրուող մուր պայծառու-
թեանը մէջէն, Տեսանք երեսուն առագաստ ալիքներուն ինչ
վերջին»

չըջում մըն է, աւելի ճիշտ՝ խեխամուռ-
թիւնիք, ուր մասը ամբողջին տեղ կ'առնէ:

Ապացուց՝ թէ ձեւերը կամայական
հարքներ չեն, այն է որ ժազագութիւն մար-
դերը գրագէտներէն աւելի կ'ընեն զանոնք,

անոնք մանաւանդ որոնք բնութեան աւելի
մօտ կ'ապրին, ինչպէս գեղացիները և ծոր
վու մարդիկ: Մնաց որ, լեզուները, որոնք,
ինչպէս կ'ըսէր Մակեն, ոգիրներուն մէջ
կը կազմուին, անոնցմով կը շինուին. ու
ա՛լ աւելի՝ որքան նախնական են գերու:
Փիլիսոփան ատիկա անով կը բացատրէ որ
մտածումը կը ծնի մտային պատկերներուն
ծոցին մէջ, ու անոնց վրայ կը յինու ան-
դագար, և հետեւաբար պատկերներուն և
անոնց բազկացութեան կամ ձեւերուն կի-
րարիութիւնը միտքին կազմութեանը նոյն
իսկ արգինքն է:

Միհենոյն պատճառաւ, իրաւունք ուս-
նինք ըսելու, հակառակ ընթացիկ նախա-
պաշտառմի մը, թէ փօխաբերութիւն մը
կինայ փաստ մը ըլլաւ, ոչ ինքնին, այլ
պատի մը սպիկուութեամբը, թէ անիկա
կինայ լուսաւորող ընդհանրացում մը մա-
տուցանել, լուծումի մը ճամբան բանալ:
Ճշմարտութեան պատկերին ճշմարտութիւն
կայ գեռ: Զմոռնանք թէ Արիստուէի հա-
մար, որ պատճառաբանութեան բաւական
լաւ ճանչցող մըն է, հռետորութիւնը և
քերթուութիւնը տրամաբանութեան մաս
կը կազմեն: որ Գլու Պէրնար, զօրաւոր
միտք, կ'ըսէր. «Համոզուած եմ թէ պիտի
գայ օր մը՝ ուր բնախօսը, նոգեանը և
հռետորը նոյն լեզուն պիտի խօսին: Սոր-
գիլիք բան կայ այս խօսքին մէջ:

Բայց եթէ ձեւերը բնական են մեզի,
ասիկա պատճառ մը չէ որ չհակնինք անոնց
կիրարկումին վրայ: վասնչը մեր մաքին
այն կազմութիւնը՝ որ զմեզ ատոր կը հրա-
ւիրէ, նշան մըն է մեր սատրուութեանը:
միտքերու կարգին մէջ: Զօւտ միտքը մը
պատկեր չի գործածեր, առարկաներուն և
ճշմարտութիւններուն զուտ յայտնատեսու-
թիւնը ունի անիկա, առանց զանոնք իրեն
առջև և պատկերացնելուն ոչ մէկ պէտքի:

Մենք սակայն պէտք ունինք ատոր. բայց
ի ծառայութիւն գտղափարին, և հետեւա-
բար գաղափարին օրէնքին տակ, զա հո-
գածու ըլլալով որ գաղափարը շիզուու
այն բանին մէջ, որ պէտք է ապրեցնէ կին-
քը, չթողուց որ աւրուի անիկա, և շեղի-
ընդքարը տարուէլով գէպի կերպակայու-
թեան և զայաբաններու ուղղութիւնները:

Երբ ձեւը մտածումին տեղը անցնի,
ունկնդիքիը իսկոյն կը կոտէ զայն: վայր-

կեւան մը հրապուրութեան թերեւս, կը մեղադրէ յիսոյ չքիզ՝ զինքը չարաշոր դործածէք և բառերութակարտին մէջ ձգել փորւ և ած ըլլաբնուրավնամարու Մոնթէսքիէօ կըսէր Ակագեմիալին մասին. Այս մորթինը քառասուն դրւեփներ աւնի, առէնքն աւ յեցուն՝ «ձեռքբող, փոխարերութիւններով», հակագրգութիւններով. . . Երգիծական գան մըն է լասիկա:

1. Եկ սահան, այս քառ պէտք է գործ ծանծար տաթներուն համեմատ Երր ունկ ըբնիքներուամրդը մւուղիւներ և մասս նագէտներ են, ձեւի շատ պէտք չկայ, իսկ այդ պէտքը շատ էն Երր աւնկնդիրները ժողովրդական անձեր են վարդապետական նկութ մըց, նոյնպէս քիչ ընդունակ է ձեւ և բուռ և մինչ զգացումի զերաբերող կամ նկարագրական փութ մը շատ կ'ուզէ առ նոյնը:

2. Անմէն պարագայի Ալջ, քանի որ քառ գափարին համար ընհոսածնն ձեռը պէտք է զ անուք պատրաստեն և շահագործէ զառ գափարին ներ կապակցորէն, համաձայութեամբ հատին ընդհանուր նկարագրին, ու բով կը կանոնասորուի բաէն ինչ: Աւ ձեզ՝ ինքնին՝ երեւակայուած գողափար մը ըլլալուզ, եթէ կարելի է այդպէս ըսել, պէտք է պահէ իր յարակցութիւնը կերպէ կերպ չփախչի: և տարարկային տարսանե ձեւեր չներկայացնէ ու Հնութեան մէջ Պղտառնի գրաց նոյն փառ խնդրացն են, որովհետեւ ըսեր էր սերկա իր աթէնքներուն մէջ, ո՞ւ չէք չէ թուուր որ հարստաթիւնը կոռուպն գտնէ Զամարակապետութեան մէջը. մեր օրերուն, այս սիսլին տիպարն է, և Հանրապետութեան կառքը, այս կը հաւաքրէ հրարութիւնը զբ գրայ:

Կարելի է տալ իրեւ շատ կանոն ւ ոչ աշկայն առանց բացառութեան ւ թէ ձեւերը յաջող են, երբ կարելի է մտապատճերէ, պիտագործերը զանոնք: Ան եթէ իրարու ծառէն պիտի գան անոնք: պէտք չէ որ այդ շարայարութիւնը շատ հետխն մղուի արուսնապակութիւն կ'ըլլայ հետեւանքը: այդ պարտարկին, անոր գարմանը պիտի ըլլար կեցնել խօսքին վազքը: և ոչ թէ անյարակցութեան մէջ իյնալ:

Ասրկա ընդհանուր կերպով ըսելէ զերջ, ա՛լ պէտք չէ կայ շատ փյնալու բաօր ձեւերուն վրայ, երոնք ինքնաբերագրար կու

գան մշակուած, ընթերցումներով, արուեստով և խելացին նկատողաթիւններով մնան միտքին: Մտածումի ձեւերը նուազ անմիջական են. գնէս անոնցմէ մէկ քանին. ասոր համար է որ անոնցմէ շատ աւելի օրինակներ պիտի տանք: Կարելի է յիշել.

Անենաբանական սահմանումը, իր նկարաբույզը անջատ՝ արամարանական սահմանումը անջատ՝ արամարանական առջաւնական արդիւնքի համար նոյն իսկ անոր նետա չփրիութիւն: Իրը թէ իստապիթիւն ձեւացնել ուղերզութիւն կընայ լինել կորճ կամ ընդույնուած: հարուստու և այդ պարագան յին մտածումի կամ բարի նոյն մը ձեւեր կը պարունակէ:

Անենաբանական բամանումը, որ կը կայանայ իրերու, գազափարներու կամ իրուզութիւններու ըարքեր զատուրչելուն և կամմակերպելուն, և կամ ընտրութիւն մը ընելուն, կամ եղած ընարութիւնը արդարացնելու համար այս կամ այն կերպը առջարկելուն մէջ:

3. Անենաբանական հացամ, որուն կը պատասխանէ ատենաբանը, կամ պատասխաննել կուտայ ճառին մէկ անձին, կամ իրուզութիւնները կը հրաւիրէ պատասխաններու:

Բախում, որ ատենաբանորէն կը ջոկէ մարգիրն ոչ իրերը, ատէկց ազգուաթիւն մը հանկառէ համար, և Անձ ամենայնի գուսի Քրիստու է, և գլուխ կոնց այր, և զլուխ Քրիստուի կոսուած և (Ա. Կորնթ, Ժ. 3):

Ձեւալուած քամիսուութիւնն, որ կը յօրինէ տերակ մը պայքար, որ նշամարաւ թիւնը կը յազմանակէ (անշուշտ ձեր ջանքերոց):

Քաղաքաւածէն որ ատենաբանորէն կը բարձր ընդգայնումներուն և ապացոյններուն արգիւնքները, եղրակացութիւն կազմելու համար. զսինք արգէն, զերջարաններու արուեստն է ան մասնաւորաբար:

Հացավանդում, որ կերպով մը կոչ կ'ուզ է նշամարութեան՝ ստափելու համար զայն որ երեւի. անձին ստափելու համար զայն, որ ինքնինքը արտայայտէ. ունկնդիրին բանի իր կարծիքը աննելու համար թէ իր մով և իրեն հետ մէկտեղ է որ կը ստեղծ ձենք ինչ որ կ'ըսենք յոյժ կինդանի և ատենաբանական ձեւ:

Ձեղում, որ զուութեամբ անցնի կը

ձեւացնէ իրի մը կամ իրողութեան մը զըրայէն, նպատակ ունենալու աւելի աղէկ դորս բերել զայն. կամ՝ այսպէս՝ աւելի ծանրակշխա կերպով հաստատել զայն. «Պիտի չըսիմ բնաւ... և սակայն...»:

Նուազում, ազգական զեղջումնին. որ կը չանայ բառերուն մէջ պական չափով զնել ինչ որ ատենաբանական պատշաճութիւնները կամ ճարպիկութիւնները խորհուրդ չեն տար բացայայտել ամբողջ իր ոյժովը. բայց նորէն ոյժը պահելու կերպով. «Կ'ուզէիք ինձն թիթք դաս մը տալ. իմ բարեւյս համար էր ատի. բայց անզուննը ուը՝ ուր ես կը գտնուիմ...»:

Ընդհատում, որ կարծ կը կորէ յառւթեամբ նոյն իսկ հասկցնելով այն որ մտադրուած է չարտայայտել. «ՄԵզաւորը Աստուծոյ առջև է. անոր հոգին կ'երեւի իրեն, անոր մէջ կը կարդայ ան իր վիրու...: Հարցուցէք իրեն, հիմակ, անդունկներուն մէջ, ուր կը հրւծի...»:

Կախում, յառւթիւնը խօսեցնելու ուրիշ կերպ. Աւսկինիլոր կը պահուի յայտնութեան մը կամ լուծումի մը հեւ ի հեւ ակենքալութեան մէջ, ու ի վերջոյ կ'առաջարկուի յանկարծական արդինք մը կամ ծիծաղելի վիճում մը. «Արհաւիքը բակեց անոր աչքիրը. անոր թուեցաւ... ան կարծեց լսել... ի վերջոյ չհանդուրժելով, բացաւ աչքերը իրեն թշնամիներու բազմութեան մը վրայ. — Մինակ էր (կտար Բօ):

Վարանում, ազգական նուազումի, որ կը կենդէք ըստելիք բանի մը, առնուելիք որոշումի մը, տուցուելիք նախասիրութեան մը հանդէպ: Այս բարեյաջող խարխումը կ'աշխատացնէ միտքը, և զայն կը պատրաստէ վերապահուած լուծումի մը:

Ճոռումնուրիւնը, որ աւելորդաբանութիւն պնդում ի գործ կը զնէ, նիւթ մը վեր առնելու կամ վար իջեցնելու համար, միտքը անոր հանդէպ արթնցնելու և եղարակացութեան մղելու համար:

Զիջում, որ կուտայ, բայց նորէն առնելու համար, ըլլայ տարբեր լոյսի տակ տեսնուած բանը, ըլլայ ուրիշ բան մը՝ զոր կարելի պիտի չըլլայ մերժել արժանաւորի մը: Անոտնիսուի հառը կեսարի սպանութեան վրայ՝ բոլորովին այս տեսակէն է:

Ասենաբանական երգիծանէ, որ կը նիրկայացնէ փափաքուած եղարակացութիւն-

ներուն իրեւութապէս հակառակ ընդլայնում մը, որ սակայն օգտակար կ'ըլլայ առնոնց գէմ եղած արտայայտութեանց մասամին ըրած ծաղրավը: Այսպէս, Դմոնութիւնէսի Պակի Ճառին մէջ նւքինէսի ծագութերուն պատմուածքը:

Օթինակը, Բաղդատուրիւնը, Զուզակիւնը, Հայուղուրիւնը, ճասին մէջ չափ կարեւոր ձեւեր, որոնցով կը մերձեցնեն կամ կը հակադրեն իրարուն նմանութեամբ կամ հակապատկերով զիրար փոխադարձարաբ լուսաւորող տարրերը:

Համանունուրիւնը, որ բառածին վրայ կը պնդէ նեանական ձեւերու և զիրար բարձնող երանգներ ունեցող գառելու համարզութեամբ. «Դեմոսիթինէս ճարպիկ է, ստիզոզ է, կորսիփ է. ան կը հետապնդէ իմ հակառակորդը բոլոր մարդերուն վրայ, ու ոտն առ ոտն կը կռւուի անոր հետո»:

Կրկնում, պերճախօսութեան դիխաւոր ձեւը, որ կ'ուժովցնէ մտածումը՝ իր արտայայտութեան անդրադարձութիւնը, որ քանից կը մղէ սլաքը, ըլլայ՝ մտաւոր կէտերու վրայ, յայնցնելու համար վէրքը, ըլլայ՝ նոյն կէտին վրայ, խորունկցնելու համար զայն:

Ալիքնանալուուրաւմ, որ հակեալ մտակարգակ մը կազմէ, ելնելու կամ իջնելու համար, մտածումին շարժումը կամ նիւթին անումը կատարելու համար:

Բառերու ձեւերուն մէջ յիշնենք և այն՝ որ կը կայանայ բազմաթիւ իրերու մասին եղակի, ու միակի մը մասին յոզնակի խօսելուն մէջ, տպաւորութիւնը կեղրոնացընելու կամ լայնցնելու, երկու պարզային ևս՝ անցնելու համար. «Նա՞ որուն կը պատկանի փառքը, զինութիւնը, անկախութիւնը...» (Պոսիւէ). «Սա գողերը նայեցք», մէկի մը մասին խօսելով:

Ծիչատափնէ վերջապէս նոյնաձայնութիւնը, որ յանախ կը գործածուի գաղափարը ու ժողովցնելու համար միեւնոյն ձայնին յանախումովը: «Աղջուապետութիւն, ժաղովրդապետութիւն, ինքնապետութիւն, ընչափետութիւն, այս բոլոր ետուրիւնները ընչափար կ'արժեն (Փէշմանօ): Կարելի է նոյն իսկ անոնց մէջ տեսնել փաստի կերպ մը, որով, ուղելով ցուցնել մարդկային սխալութիւնը անուուն պէսպիսութիւնը, մէկ տողի նիրուն անուուն պէսպիսութիւնը, մէկ տողի վերջապայական բառուին բոլոր ետուրիւն վերջա-

ւորող բառերը, որոնց տեսակ մը ծազը կուգայ կարծես միմիայն իրենց ձայնէն։ Վերջապէս, ատիկա կրնայ ստեղծել տեսակ մը չէկանք, զոր ատենաբանին անկ է իրեն նպաստաւոր դարձնելը, կամ բանաստեղծութիւն մը՝ զոր մտածումը կ'ուզդէ դէպի իր նպատակները, ինչպէս կը տեսնուի նմանութեան մէջ։

Այս բոլոր ձեւերը և ուրիշ նմանները կրնան ծառայեցուիլ մտածումի մը, յուղումի մը, կամեցողութեան մը, Բայց անոնց մէջ կան զորս կարելի էր մասնաւորապէս կոչել յուզական, և որոնք այս պատճառաւ ատենաբանական մեծ կարեւորութիւն մը ունին։ Ասոնք են մանաւանդ, Բացազանչութիւն, մինակ կամ շարեշար կամ ջրվէժօրէն։ «Ո՛վ կատաղութիւն, ո՛վ յուստհատութիւն» ո՛վ թէնամի ծերութիւն։ Բացադարձութիւն, որ ճառին կեանքը կ'արծարծէ և կը գրգոէ (յանկարծ բացականերուն կամ անշունչ իրերուն կ'ուզդէ խօսքը)։ Զափազանցութիւն, Հարցափորձութիւն, պնդող, ստիպիչ, սուրը մէջքին։ Աղեւանիք, կոչ՝ ունկնդիրներուն ուզուած, իրենց բարւայն համար։ Երդմնեցում, որ կոչին կը միացնէ գերագոյն դիմում մը, «Երդմնեցուցանեմ զքեզ յԱստուած կեն-

դանի»։ Մաղրանիք, ըլլա՛յ բացադարձական «Աստուած կամի»։ Ըլլա՛յ պարզ։ «Բոլոր սրտովս կ'ուզէի»…… Անէծք, յաճախ բացադարձութեան միացած։ «Վայ» ձեզ գըպրաց և փարիսեցւոց……։ Ատենաբանական հիացում կամ զարմացում, այսինքն կարդ մը պարագաներու, կարգ մը տեսաբաններու հանդէպ կրայոյց վիճակ։ «Կը հասկնա՞ք»……։ «Ի՞նչ կը տեսնեմ» ան։ Ան։ Ձեւաւոր ընդլայնումի թանկազին ազրիւր մը կայս սուսկարանական կամ տրամարանական վերլուծումին մէջ ընթացիկ բառերու, ժողովրդական և աստուածաբանական եղաներու, որոնք այնքան լիցուն են պատկերներով եւ մարդկային փիլիսոփայութեամբ։ Սովորութիւնը զանոնք մասեցուցած է, պէտք է բարձրանալ անոնց ծառումին, յաճախ հանճարային։ Բային վերլուծումը իր նորածին վիճակին մէջ՝ կը վերանորոգէ անոր կենսունակութիւնը։ անոր կը վերադարձնէ իր բնական չքջապատը, և բոլոր իր կապերը։ Մեծ ազրիւր մընէ ան։ Այս կերպով, ցուցադրութեան կամ արտօյայտութեան կարգին մէջ, իրերուն կէիր քը կախում ունի բառերուն կշխոքէն։ ինչպէս շատինքեան՝ բառերուն կշխոք կախում ունի իրերուն կշխոքէն։

ՍԵՐԹԻԱՆՆԺ

Թբգմ. Թ. Ե. Գ.

Վ Յ Գ Ս

Արծաբուում են իր մազերը սարէ,
Եւ նեղ այների բարբիչներն ուրախ։
Կարծես թէ լաւսից շիրեր են կարել
Ու մազերն ամբողջ, արել լուսաւոլ։

Սակայն մազերի արծաբէ ծալֆից
Եւ մութ աչքերի խաղաղութեան մէջ
Վարդերն են ծպտում իր ուրախ կեանիքի,
Խնչպէս այս զարնան արեզակն անմէջ։

ԱՊ.Ա.Խ.ՆԻ

ԹԱՆԱՅՏԵՐՆԱԿԱՆ

ԿՈՄԻՏԱՍՈՒԻ ԵՐԴՈՒՄԸ



Ինչպէս Արախը ըսկիզք է առնում
Հայկական Պարի բիւրեղ զազաթից,
Խորոնի ձուերով անզուսդ յործանում,
Անարատ, նման ամպերի կաթի, —

Այնպէս ծննում ես, երգ իմ հայրենի,
Հայ ժողովրդի սրբ սարերի
Սուրբ աղբիւրներից հազարակնանի,
Անապակ ինչպէս ծնունդ արելի :

Քո ակուննեռում — եւ նին, եւ խօրունկ
Արտացոլուել են եւ զաւեր բազում,
Եւ հայոց վետի բխպերը ցասում
Եւ սերունդների յոյսերը ասդրունք :

Հայ երգ, չես հատնի, ինչպէս Մասիսի
Զինչ, ամպանման ձիւնը չի հատնում,
Հայ երգ, չես մեռնի, ինչպէս Արախի
Ակունի ջուրը բնաւ չի մեռնում:

Դու անվախինան ես, ինչպէս երկների
Կապոյսն անսահման փռուած լեռներին,
Քո զով անտառում իջնում ենք ծունկի,
Գարունիդ համար աղօրում լրոին:

ԱՇՈՏ ԳՐԱՅԻ



Ե Ր Ա Ը Ն Ա Ր Ա Ր Ա Ր

Հետեւալ տաղը, որ Վենեսիկեան հրատարակութեան մէջ բերի է, կ'առագրենք մեր
թ. 1193 Գանձզիրեն, ուր շնու ծեւով կը գտնուի երկիցս, ժթ. եւ Ժէ. բռւահամարենե-
րուն տակ:

ՏԱՂ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Նորժաղիկ պայծառ ցուցաւ
այսաւր ի նոր զերեզմանէն:
Երփնազարդ հոգւոցըն տունկը
կանաչացան կենդանութեամբն:
Բենական լուսոյ սաղարթք
ի հոգեւոր զարունս(¹) փըթթեալք:
Սիրով մեռեալըն վասըն մեր
յարոյց ընդ իւր զանկեալ բնութիւնս:
Երեւեցաւ(²) լոյս յարութեանն
ի խաւարի ստուերաց մահու:
Սաւառնացեալ սերովքէին
նըստէր փայլմամբ վերայ վիմին:
Ի ծայն քաղցրիկ փողէր կանանցն
յարեաւ խաչեալն Յիսուս Աստուած:

Փ Ո Խ Է (³)

Եկայք տեսէք ըզգերեզմանն
յաստուածային մարմնոյն ունայն(⁴):
Բաշխէ պարզեւս որդւոց մարդկան
մահկանացուաց կենդանութեան(⁵):
Աւար առեալ ել ի բարձունս
զմարդիկ դասեաց ընդ զըւարթունս:
Նա զղբժոխոց զրունս խորտակեաց
եւ զիելիար դատապարտեաց:
Ստացաւ զԱդամ անդրէն ի կեանս
յաղենական տարեալ(⁶) ի փառս:

Հրատ. Ն. Վ. Մինչևկին

(1) Այսպէս երկու օրինակներուն մէջ ալ: Տպ. զարնան:

(2) Այսպէս երկութին մէջ եւս: Տպ. երեւալ:

(3) Կարմազիր, ըստ թ. ժթ. օրինակին. միւսը միայատ կը օւրունակէ:

(4) Տպագիր հոս կը վերշանայ:

(5) Թիւ Ժէ. ունի՝ կենդանական:

(6) Ժէ. տեղն:

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ

ՖՐԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ.

ԵՐԵՒ ՍԻՒՆԵՐԸ

— — — — —

Ֆակելին մէջ տպաւորապաշտ մը տեսնելու ձգուում մը կայ յաճախի և եւ եթէ կարելի ըլլայ գտնել քանի մը պատճառապանութիւն արդարացումի նմանակ մը տալու համար այս հաստատումին, գարձեալ նշմարտութենէն բաւական հեռու կը մնայ, ամէնն ըսելու համար, սխալ:

Կը կարդանք, արդարե, René Doumic-ի վրայ յօդուածի մը մէջ, հետեւեալ նախագասութիւնները. . . . երգիծախօսը, որ ամուր հիմ ունի, կը դադրի, որքան ալ երգիծող ըլլայ, ըլլալէ պարզ տպաւորապաշտ մը, կը դադրի տպաւորութիւն մը ունենալու մէջ սահմանափակուելէ և տեղեկանալու համար զայն վերլուծելէ. Կ'ըլլայ և կը յայտնուի, թիրիւս ակամայ, թիրիւս առանց նշմարելու, արուեստի տեսարան մը, և բառին բովանդակ առումով քննադաս մը: Մարդ կը դադրի ուրիշ պարզ տպաւորապաշտ մը՝ ըլլալէ դառնալու համար նշմարիտ աքննադաս մը, այն վայրկեանին երբ ունենայ արուեստի տեսարանութիւն մը, երբ զայն կը կիրարէ: Եւ, մի քիչ անդին, Ֆակեն վերստին կուզայ այդ գաղափարին և կը պիտէ օհատարեալ քննադաս մըն է պր. Doumic, . . . որուն ծանօթ, ընտանի են արուեստին ուրինքները:

Ինչ որ շատ յաճախ կը խարէ անուշադիր ընթիրողը, այն է թէ գրական տեսութիւն ունենալով հանգերձ, Ֆակեն երբ'ք, չսփոր զայն Տեսակ մը նազանքով, զիտակից, կը սիրէ սքոզել իր դաստումներուն պատճառները, չափանիշը՝ իր զատողութիւններուն, իր ընթացքին կանոնները: Դաս տարբեր, ասոր մէջ, Պրիւնըթիէրէն, եթէ չ'արհամարհեր ունենալ սկզբունքներ, անհանոյ է իրեն զանոնք ցուցագրել:

Եւ զիտէ առանց ուզելու որ զիտնան այլ: Խմաստակութիւնէ այս բնագագական խէթը

հազուագիւտ կը դարձնէ, իր երկին մէջ. և ցրուած, տեսական նկատողութիւններ: Մարդ միշտ կը գտնուի ներկայութեան քննադատական հետախուզութեան ըստացած արգիւնքներու. բայց, ազնիւ ճաշակի ամօթիածութեամբ մը, քննադատը երբեք չի հրամիրել մեզ իր աշխատանքը: Առանականական կարելի է հօն նետել, ժամանակի առ ժամանակ, և գաղտուկ, խուսափուկ ակնարկ մը: Ֆակեն, եթէ կ'ուզէք, խանութպան մըն է պարկէշտօրէն պատիւն ընող յաճախուած իր զանառատան, բայց կը մերժէ Ձեզ մտցնել իր խանութին ետեւ:

Հազուագիւտ կերպով առաջուած, ցրուած այս վարդապետութիւնը, զգը քննադատը կը կ'օրարկէ բնազգօրէն կարծես, փորձենք քակել, և ներկայացնել անօր մէկ ուրուագիծը: Բարոյագէտին երկիրը մէզի պիտի ծառային ա'յնքան որքան քննադատիները:

«Բարոյականին հետաւումք օրին վերջին գլուխին մէջ մեր հեզինակը կը փնտուէ մարդկայն գործունէնութեան մեծ դրդապատճառները զորս կ'անուանէ հրամայականներո, և կը գանէ երեք հատ: Բարին, ծօմարիթ և Գեղեցիկը: Գեղեցիկին հրամայականը կը ներկայացնայ երկու կերպարաններով՝ մզում գեղեցիկութիւն չընելու, մզում գեղեցիկութիւն ստեղծելու» Այս վերջին կերպարանքով, միակ շահեկանը մեզի համար, Գեղեցիկին հրամայականը կը գործարէ իր ազգեցութիւնը միա՛յն փոքրամասնութեան մը, այսուեստագէտներուն վրայ. և առ նուազագոյն հրամայականն է երեքէն:

Այս հրամայականներէն իւրաքանչիւրը յարաբերութեան մէջ կը գտնուի միւս երեքին հետ: Գեղեցիկին և Բարիին հրամայականներուն յարաբերութիւնը կը ներտառնէ յաւիտնական վէճը Արուեստին և Բարոյականին. Գեղեցիկին և ծօմարիթին յարաբերութիւնը կը ներառնէ արուեստին մէջ իրականութեան մեծ հարցը: Իրապաշտ արուեստին հարցը:

Արուեստին և Բարոյականին յարաբերութեանց վրայ Ֆակեն ստպէս կը արամարդաբնէն սերը արուեստագէտը առաջնորդուած է: Բարոյական մտածումով մը, վստահ է ձախողելու իրը արուեստագէտ: Ապացուցանելու մատհովութիւնը կը պաղեցնէ իր երեւակայութիւնը. . . . Բարոյական նշմար-

տութիւն մը ի լոյս ածելու ծրագրով յզացրած արուեստի գործը ձգտուն բան մը ունի միշտ, նաև՝ բան մը տմայն... պատճառը, կարծեմ, անոր խառնածին ըլլալնէ, հետեւարար, միւս թիւն չունենալը: Ան չէ՞ ըստ բաւականին լրիւ արուեստի երկ մը որպէսզի մեր գեղագիտական կարողութիւնները անոր կիրարկուին, ոչ այ ըստ բաւականին ամրողջապէս զան՝ որպէսզի մեր կարողութիւնները եւ երեխայական մեր բարի կամեցաղութիւնը անոր կողմակցին: Աս սիկա ըսկը է՞ որ ո՛չ մէկ զրական յարաբերութիւն կայ արուեստին եւ բարոյականին միջէ: Բ'չ, եւ երկու պատճառով: Առաջինը՝ Ֆակէն այսպէս կը պարզէ, նոյն ուսումնասիրութեան մէջ՝ և Արուեստի գործէն մենք կ'ուզենք որ բարոյական ճշմարտութիւնը, եթէ կայ, դուրս գայ ինքնաբերաբար, առանց հեղինակին կամքին, Մանաւանդ մենք կ'ուզենք զայն գուրս բերել մենք իսկու Երկրորդը այսպէս կը նշէ Ֆակէն այլուր՝ Գեղեցիկը կը բարձրացնէ մարդիկը տեշահանդիր զգացումի մը, միակը որ անշահանդիր ըլլայ: Հսկայական է այս, զան զի կը նշանակէ արմատախիլ մարդը իր սովորական բնութենէն: Անուզդակի այս կերպով, Գեղեցիկը, որ ոչինչ կ'ուսուցանէ, հսկայ կարողութեամբ բարոյականութեան ազգակ կը գտանայ: Իրեն սովորական պայծառութեամբ, Ֆակէն կը պարզէ այսպէս տեսութիւններ ա'յնքան ճիշտ որ իրաւ ճշմարտութեան երեւոյթ կ'առնեն: Արուեստին և ճշմարտութեան արուեստագէտին նպատակն ու մօտելն է: Բայց ճշմարտութիւն և իրականութիւն, ո՛րքան ալ ուժեղ ըլլան, կը կորսնեն իրենց իրաւունքները, նոն ուր երեւակայալթիւնը կը պահանջէ իրենինները: Արովկետե ոչշմարտափառին սէրն է արուեստին ուղղագնացութիւնը անկասկած, բայց արուեստագէտը պիտի չկրնար մոռնալ, նուաստանալու հարկադրանքին տակ, թէ երեւակայութիւնն անոր սքանչելիքն

է: Եղրակացութիւնը պիտի կրնար հետեւելն ըլլալ՝ ճշմարտութիւնը շատ ապահով առաջնորդ մըն է արուեստագէտին համար, բայց որուն պէտք է զիտալ հետեւիլ ճանաչողութեամբ և քիչ մը հեռուէն: Արուեստին այս ճշմարտութեան, — զոր մարդ կը գնահատէ երկին կեանքին հետ ներկայացուցած նմանողութեան աստիճանով —, գոյութեան լրիւ համոզուած ըլլալու համար, ճշգրիտ բնէ չափանիլ կրնանք ունենալ: Զափանիլ մը կայ զոր ֆակէն սապէս կը տարազէ՝ «Ո՞ր չափանիչին համաձայն կրնանք դատել անձնաւորութիւնը»: Անով որ դիտեցիք և տեսաք ձեր շուրջը: Անկառակած, ասիկա զիտողութեան պզտիկ դաշտ մըն է և ինչ որ քաղեցիք այն տեղէն է, հետեւաբար, այգպէս խօսելու համար, չախեցն չափանիլ մը: Ալակայն ուրիշ միջոց չեմ զիտեր ճշմարտութիւնը զատելուունկարագրի մը ճշմարտութիւնը մեր շուրջը զիտածով դատելու քննադատին խորհուրդը կրնայ թուրի ոչ միայն նեղ, այլ նոյն իսկ քիչ ապահով, և երբեմն բաւական զատ: Գրիթէ միշտ գտանզի տակն ենք չափանցուած գտնելու արուեստի երկերը, և անհամեմատ անոնց մէկի մատուցած կեանքին պատկերը: Ո՞վ տեսաւ Համեթը կամ անոր նմանող մէկը: Ո՞վ, Բօլիեսթը: Կամ ո՞վ Ալեկսոմը: Անպարտելիորէն փորձւած պիտի չըլլանք, զիտողութեան մեզի ընձեռած չափանիչով, անճշմարտանմանթեամբ մէկազրեւու այն ամէն բանը որ մեզ կ'անցնի, և ինչ որ ճիշչա կուտայ երկին իր քանզակը և ուժը, ինչ որ զինք կը դարձնէ անզուգական, գլուխ-գործոց:

— Կրնայ ըլլալ:

— Աւելի լաւ չէ, հետեւաբար, հրաժարիլ այս վտանգաւոր բազգատութենէն, որքան ալ հրապուրիք ըլլայ, և անոր տեղ դնել ուրիշ բան:

— Ի՞նչ, տակաւին

Նախ — և այս՝ խորհուրդ մըն է նորին ֆակէտն, բայց նախորդէն աւելի լաւ և անոր հակառակ գրեթէ, — նախ, նայինք մեր իսկ մէջը. «Բոլոր առաքելութիւններու և ապահանութիւններու սերմերը որոնք մեր մէջն են, մեզի կը թոյլատրեն դատել ինչ որ կայ իրականութեան սակեծարանութեան (fiction) մէջ: Ստեղծաբա-

նութիւն մը, մեզմէ մաս մըն է միշտ որ, հեղինակին ձեռքբրուն մէջ, կը դառնայ անձնաւորութիւն, ուրիշ մաս մը մեզմէ որ կը գտնայ ուրիշ անձնաւորութիւն, և այսպէս շարունակարար, և տակալին աւելի յաճախ մենք մեր վրայ վերապառնալիք կը գտնենք։ Այո՛, զիսինք մենք մեզ, աւելի լաւ է մեր շարքը նայելէն, հասկնալու համար անձնաւորութեան մը կամ վիճակի մը նշմարտութիւնը։ Ոչ Աւստրալիաներ, ոչ Բօհեմովներ, ոչ Համելիթներ ենք, հասկնալի է։ Բայց բոլորս կը կրենք մեր մէջ ամբողջական ձեւը մարդկային վիճակին։ Բոլորս ալ զգալու ի փիճակի ենք, և քննադատն աւելի՞ քան ուշրիներ, ճշմարտութիւնը բացատիկ նկարագրի մը։

Եւ յետոյ, — և ասիկա թերեւս աւելի լաւ է գեռ — լքենք մի անգամ լին միշտ սա հնամենի նախագահաշարումը ճշմարտանմանութեան, և կ'ապենք մեր անհարկենքը արուեստին ճշմարտութեան և իրականութեան, որոնք տարբեր են հասարակ ճշմարտութենէն և իրականութենէն։ Եւ թիւ հանձնարին յատուկ բանն է ներկայացնել, հրացած մեր աչքերուն, կենդանին և զերբնական աշխարհ մը, գիտնանք զայն հասկնակ իր բարձրագոյն ճշմարտութեանը մէջ, որուն քով ամենօրեայ ճշմարտութիւնը շատ տժզոյն, շատ տափակ կը մնայ, ջտագնապինք բազդատելու մեր չուրքը մեր տեսածներուն, արտակարգ երեւոյթով նըման արարք մը, զոր սակայն հեղինակը զիտցեր է մեզզի ներկայացնել որպէս հարկադրար արտադրուելիք, ծայրագոյն և պատճառաւոր արդիւնք չտա մը ընդունելի նախընթացներու։

Ըստ Ֆակէին, ասոնք են Գեղեցիկին յարաբերութիւնները միւս երկու հրամայականներուն հետ։

Հիմա իշխելով այս ընդհանուր նկատողութիւններէն՝ արուեստին կատ աւելի մօտէն կապ ունեցող ուրիշներուն, պիտի հանդիպինք արուեստներու դաստիարակութեան, զոր հեղինակը կը պարզէ իր Drame Ancien, Dramte Moderne-ին մէջ։

Գեղեցիկին հրամայականը կ'իշխէ բոլոր արուեստագէտներուն վրայ։ Բայց արուեստները կը տարբերին իրարմէ։ Երկու տեսակէտով կարելի է նկատի առնել այս տարբերութիւնները, և ստանալ արուեստներու երկու գասաւորում։

Արուեստներու գործադրումին ժեսու-

ՅԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

ԱԽԱԳ ՎԱՆՔ

●

ՏԵՂԱԿՄԱՆՆ. — Բարձր Հայոց Դաւանաղի — Կամախ — գաւառին մէջ, Սեպուհ էրան ստորատը, Կառնի փոքրիկ գիւղն մօտ, կը գտնուէր Աւագ գանքը, որ կը կոչուէր նաեւ Ա. Թաղէսս Առաքելյանն, կամ Ս. Լուսաւուշի Անապատ, և Սեպուհ էրան բոլոր ուխտատեղիներուն աւագագոյնն էր։ Մինաստանը ունէր բարձր պարիսպ, ընկարձակ շրջագիծով, և հարիւրէ աւելի սենեակներ ուխտաւորներու համար։ Երուանդ նպա։ Դարանազեաց Փաւուրը, Սլուն, 1927, էջ 213։

ՊԱՏՌՈՒԱԿԱՆ. — Ըստ աւանդութեան այս վանքը հիմնած է Ա. Թաղէսս Առաքելյանի 35 թուրին։ Նետագային Ս. Գրիգոր Լուսաւորիկ նորոգած է զայն։ Վանքը ունէր եկեղեցիներ, յանուն Ա. Աստուածածնի, Ս.

Կէտէն, կը նշմարենք երեք խոսմը՝ զգացրութեան արուեստները, որոնք Գեղեցիկ կաթիւնը ձեւերով կը յայնանն աչքերուն, խօսքի արուեստները, որոնք բառերով կը յայնանն Եղեցիկը մտքին։ Կշական արուեստները որոնք կ'արտայայտեն ինելեցիկը շարժումներով։

Այս խումբերէն, իւրաքանչիւրն իր յատուկ կայուածն ունենալով հանգերձ, բացարձակ կերպով սահմանազծուած չեն։ կրնան պատակի ստնկարումներ և թափանցումներ Բայց այս ոսնհարութեմբը յանձնարկիլի չեն ընդհանրապէս։ Որովհետեւ երբ նկարչները իմաստասէր կ'ուզեն ըլլալով կամ բանաստեծները՝ նկարիչ, ինչպէս երբ երաժշտները կը յաւակնին գտափարներ յայսնել, բոլորն ալ կը դառնան պար։ Որովհետեւ ունոնք դպաւապէս կը կարանցնեն բրենց յատուկ ստորոգելիները, առանց գոխարէնը ստանալու իրենց շինուարներուն մէկ յատկանթիւն։

ԱՄՓՈԽԵՑ

ՊԱՐԳԵՒ ՏԵՐ ՅՈՎՀԱՆՆԵՍԻՍԱՆ
(Կարոնակիլ՝ 9)

Կարապետի և Ս. Առաքելոց. — Արւրմէնան, Ա. էջ 79:

Այստեղ իր ուսումը ստացած է Մովսէս Վրդ. Երզնկացի ժԴ. դարուն (Հայպ. էջ 508):

Աւագ վանքի վանահայրիրէն կրնանք յիշել հետեւ եանիրը ե.

1. — Ստեփանոս Առաջնորդ, 1227. — Պատուրիան, Հայ Հանր. էջ 317:

2. — Թաղէնոս Առաջնորդ, 1273. — Նոյն, անգ:

3. — Հայր Կիրակոս Առաջնորդ, 1366 թ 72. — Հանդ. Ամս. 1948, էջ 532:

4. — Գեղրդ Վրդ. Երզնկացի, 1383-ին առաջ վախճանած. — Նոյն, էջ 533: Արւրմէնան, Ա. էջ 79:

5. — Գեղրդ Վրդ. Դարանաղեցի, 1409. — Հանդ. Ամս. 1948, էջ 533:

6. — Մատիրոս Վարդապետ, 1439. — Տաշեան, էջ 49:

7. — Ցովիսննես Սպիփոկոպոս, 1463-91. — Իր առաջնորդութեան ժամանուկ Ցովիսննես Վրդ. Համբէցի քաջ հուսուրը հոն կը դասախոսուէր աշակերտանիրու մեծ խումբի մը, և Համբարձանիրու մը վերածելով Աւագ վանքը, ինչպէս կը յիշատակազրէ Զմշկածազցի Ստեփանոս Գրիչ, 1464 թուին: — Հանդ. Ամս. 1892, էջ 116: Առարտա, 1913, էջ 600-604: Հանդ. Ամս. 1937, էջ 576: Հասկ, 1941, էջ 23:

Աւագ վանքին մեծ ծառայութիւններ մատուցած է Մալաքիա Վրդ. Դիրջանցի, 1521-30 թուականներուն, շինութիւններ կատարելով և կրօնաւորները տուրքիրէ ազատելով: Աւենցած է աշակերտներ, որոնցմէ կը լիչէ Տէր Կարապետը, Տէր Մեսրոպը, Տէր Եղիան, Տէր Արքիսը և Տէր Թագէոսը, և որոնց կը դասախոսուէր սաղմանի վրայ (Հանդ. Ամս. 1948, էջ 540): Ան Ալուսաւորչին և Աւագ վանացն մէկ մէկ գրակալք շիներ և այնքան զարմանալի արուեստի քանդակիր, որ տեսողքն կու պանչանանք (Գր. Դար. էջ 339):

Գրիգոր Դարանազեցի Աւագ վանքի նշանասոր վարդապետներէն եւ եպիսկոպոսներէն կը լիչէ քանի մը անձեր, որոնք կ'ապրէին ժԴ. դարու վերջերը, ինչպէս, Վարդան Եպիսկոպոս, Թակոր Վրդ. ծգնիկ, Հայրապետ Վրդ. Տիրիկցի և Վրթանէս վարդապետ:

Ան, Աւագուէ լերան սրբավայրիրը գովելու առթիւ, այս վանքն ալ կը պահնծացընէ մի քանի տողով. աեւ ապա գերանչակ սրբազան ուուրբ աթոռքն հայրապետաց և դասատունքն վարդապետաց՝ Աւագ վանքին, որ չորեքտասան զիխով մեծ խորհրդով օրինակ ունի Աւագ վանք կոչելն, զոր գրին՝ ձանձրութիւն է մեզ զրելոյ և լուղաց տաղակութիւն» (էջ 512):

ՄԾՎԱԿՈՒԹԱՅԻՒՆ. — Աւագ վանքի մէջ մշակութային կեանք մը ծաղկած կ'երեւի ժԴ. դարու սկիզբէն մինչև ժԶ, դարու էւսը: Այդ միջոցին ապրով գրիչներէն և բնագրինակուած գիրքիրէն մեզի ծանօթ են հետեւ եալիները:

Ա. — Ստեփանոս Գրիչ, որ 1201ին օրինակած է Աւետարան մը, երկաթագիր և նկարագարդ, մագաղաթի վրայ, որուն ըստացողն է եղած Ստեփանոս եղբայր Կոստանդնի: — Չօպանհան, Ros. II, էջ 324:

Բ. — Ցովիսննէս Գրիչ, 1201ին օրինակած է Աւետարան մը, որուն ծաղկողն է Սարգիս, իսկ ստացողը Ղաղար վարդապետ: — Հանդ. Ամս. 1924, 248 թ. 13:

Գ. — Կարապետ Գրիչ; 1227ին օրինակած է Հարանց Վարդ, կամ Յայսմաւուր մը, յոյժ մեծազիր, բոլորագիր, թղթեայ, Տուրք անուն ծերունիին փափաքով, և աշխատակցութեամբ Ղաղար վարդապետի և անոր եղբօր Աստուածատուրի: — Մմրատեանց, Գեղարքունի, էջ 407: Հանդ. Ամս. 1948, էջ 530-1:

Դ. — Ստեփանոս Կրօնաւոր, Գրիչ, 1366-72, օրինակած է:

1. — Նարեկ, 1366ին: — Կար. թ. 1514:

2. — Խայի եւ Թուղթ Պալըսի, 13-71ին: — Հանդ. Ամս. 1948, էջ 532:

3. — Աւետարան, 1372ին, իր եղբօր Ներսէսի իննորանքով: — Հանդ. Ամս. 19-26, էջ 44-45:

Ե. — Գրիգոր Սարկաւագ, Գրիչ, 1373-1405: Աշակերտ Ցովիսննէս Որոտնեցիի, որուն հրամանով օրինակած է:

1. — Աւետարան, 1373ին: — Թ. Աղբար, թ. էջ 325-7:

2. — Կաղգիրէ, 1405ին: — Կար. թ. 661:

Զ. — Արիստակէս Սեբաստացի, Գրիչ,

- 1383—1412, աշակերտ Դեղորդ բարունիի (Ք 1383ին առաջ). օրինակած է.
 1. — Մանրումունք, 1383ին առաջ, Աւետիք Կրօնաւորի խնդրանքով. — Հանդ. Ամս. 1948, էջ 532—3.
2. — Աւետարան մը նորոգած է 1383ին, պատմոնիրը գրելով և կազմելով. — Միւրմ. Ա. էջ 79.
3. — Ասկենորիկ Գր. Տաթեւացւոյ, օրինակած է 1412ին. — Խոտարք, էջ 40.
4. — Պարփիւրի Ներածուրեանց Վերլուծուրին Գր. Տաթեւացւոյ, օրինակած է 1412ին. — Կար. թ. 1804:
5. — Ղազար Կրօնաւոր, Գրիչ, 1409ին օրինակած է ճառաբնիր մը. — Միւրք. էջ 110.
6. — Աւետիք Կրօնաւոր, 1411ին օրինակած է Մեկնուրին Մաքրի, Ս. Յ. Թ. 1223. — Հանդ. Ամս. 1948, էջ 533.
- Թ. — Խաչատուր Կրօնաւոր, Գրիչ, 1418ին օրինակած է Հարանց Վարք մը, Յովհաննէս սարկաւագի համար. — Աթան. Բաղջ. Ժի.:
- Ժ. — Մարգարէ Գրիչ, 1432ին օրինակած է Աւետարան մը, Ս. Յ. Թ. 1918. — Հանդ. Ամս. 1948, էջ 533.
- ԺԱ. — Արմոն Արենայ, Գրիչ, որդի Պատոփ, 1439ին օրինակած է Յայսմաւուր մը, Խովսէս քահանայի համար. — Տաշ. թ. 7:
- ԺԲ. — Քաթիմ Նաղաջ, 1439ին ծագկանիարած է Արմոն արենայի օրինակած Յայսմաւուր, — Տաշ. թ. 7:
- ԺԳ. — Մտեմանոս Գրիչ Զմշկածագի, 1463—4, որդի ասորի Կաւրէին, աշակերտ Յովհաննէս վարդապետի, օրինակած է
1. — Առ Առ Նաղիանկացւոյ և Գրիչ Պարզմանց Կրւրզի, 1463ին. — Կար. թ. 91:
2. — Հաւաքածու, 1464ին. — Հանդ. Ամս. 1842, էջ 114—6, Ն. Մառ. Հայկ. Զեռ. Ճեմարանի Արեւլ. Լեզ. ի Պետրոսորդ, թ. 6:
3. — Յաղագս Մրկնային Քահանայապետանց Դ. Արխոպագացւոյ, 1464ին. — Կար. թ. 65: Արարատ 1913, էջ 603.
4. — Գրիչ Սահմանաց Դաւթի, Կայլին. — Կար. թ. 1782: Մահանգեան, Յունք. Դպրոցը, էջ 281.
- ԺԻ. — Գրիգոր Կաֆայեցի, Գրիչ և
- Մաղկող, 1464—9, Մտեմանոս Գրչի օրինակած Արխոպագացւոյ գիրքը ծաղկած է 1464ին. — Արարատ, 1913, էջ 601, եւ օրինակած է Շարական մը, 1469ին, որուն ստացողն է եղած Արքանամ Վարդապետ.
- Հայ Հանր. էջ 318.
- ԺԵ. — Տէր Մատթէոս Անրաստացի, Կազմող, 1464ին կազմած է Արխոպագացւոյ գիրոյիշեալ գիրքը. — Արարատ, 1913, էջ 602:
- ԺԶ. — Աւետիք Գրիչ, 1471ին օրինակած է Գիրք Զենազրուրեան եւ Հրմանկուրեան, ի վայելում Տէր Մարգիս Արքեպիսկոպոսի. Ս. Յ. Թ. 1286. — Հանդ. Ամս. 1948, էջ 534.
- ԺԷ. — Առաքել Արենայ, Գրիչ, 1481—8, օրինակած է
1. — Շարական, 1481ին. — Հայ Հանր. էջ 318.
2. — Գանձարան, 1481ին. — Նոյն, անդ: Հմբար. Թ. Արքար, թ. էջ 308.
3. — Շարական, 1483ին. — Հայ Հանր. էջ 318:
4. — Աւետարան, 1484ին. — Թ. Աղբար, թ. էջ 302.
5. — Շարակնոց, 1488ին. — Հանդ. Ամս. 1948, էջ 534:
- ԺԸ. — Գրիգոր Արենայ, Գրիչ, աշակերտ Աւետիք Վարդապետի, 1494ին օրինակած է Աւետարան մը. — Հասկ. 1941, էջ 22—3:
- ԺԹ. — Հայրապետ Վարդապետ, Գրիչ, 1496ին օրինակած է Շարական մը, Յովհաննէս վարդապետի հետ. — Կար. թ. 1585:
- Ի. — Ցովհաննէս Եպիսկոպոս, Գրիչ, 1496—1512, աշակերտ Տէր Ներսէսի, նաև Աւետիք Վարդապետի (?), օրինակած է,
1. — Շարական, 1496ին, երբ զեռ վարդապետ էր, Հայրապետ Վարդապետի հետ. — Կար. թ. 1585:
2. — Շարակնոց, 1512ին. — Հանդ. Ամս. 1948, էջ 553:
3. — Խազգիր + Քահանայարազ մը. — Կար. թ. 663:
- ԻԱ. — Խաչատուր Գրիչ, 1530ին օրինակած է Մանրումունք մը, Ս. Յ. Թ. 1685. — Հանդ. Ամս. 1948, էջ 553:
- Ն. Վ. ՄԱՂԱԿԱՆ

ՀԵԶՈՒՍՔԻՑԱԿԱՆ

ՀԱՅԵՐԷՆԻ ԲԱՐԲԱՌՈՆԵՐԸ^(*)

— ՓՅԱ Հ Ա Վ —

Այժմ թուենք այն բարբառներն ու հնագույն բարբառները, որոնք լնկում են յիշեալ երեք ճիշդերի տակ:

Ա. ում ճիւղ

Այս ճիւղը ունի 7 բարբառ.

1. Երեւանի բարբառ. — Խօսում է Երեւան քաղաքի և նրա շրջակայի գաւառների մէջ, յատկապէս Երեւանի, Էջմիածնի և Նոր Բայազէկի գաւառները. Հարաւից տարածում է մինչև Թաւրիկ՝ Ալբաստականի մայրաքաղաքը, արեւմուտքից Կազզուան, մէջն առնելով նաև Սուրբմատուք գիւղերը՝ բացի Ի՞զիիրի շրջանից, որ Խօյի գաղթականութիւն է. Հարաւ-արեւմուտքից մանում է Տաճկահայաստան և հասնում մինչև Բայազիկ. հրիփսային և հարաւային կողմերից շվեւմ է Կարնոյ և Ղարաբաղի բարբառների հետ, որոնք իր այս երկու սահմաններն են զծում: Հիւսիսային կողմից ձեւացնում է մի առանձին կլզեակ Բորշալուի գաւառում (Շուլաւեր, Շամշազին, Լոռի և Աղջականիրը), իսկ Թիֆլիսի Հաւլաբար թաղը թէն Երեւանի գալութ է, բայց այժմ խօսում է Թիֆլիսի բարբառով:

Բարբառիս հիմական կինտրսներն են Երեւան, Նորք, Քանաքեռ, Վաղարշապատ, Օշական և Աշտարակ: Անի երեք ենթարբառ, որոնք են Բայազիկ, Ասուտապատ և Թաւրիկ: — Բայազիկի ենթարբառը պարունակում է Հին Բայազիկ քաղաքը Տաճկահայաստանում, Կազզուան, Մակու (Պարսկահայտանում) և Նոր Բայազիկ՝ Սեւանայ լճի եզերքը իր տասը գիւղերով, որոնք կին Բայազիկի գալութ են: — Աստապատի ենթարբառը խօսում է Հին Ձուղայի մօտ Աստապատ գիւղում և իր շրջականները. — Թաւրիկի ենթա-

բարբառը խօսում է Ատրպատականի Թաւրիկ քաղաքի Հալա թաղում, որ քաղաքի բնիկներն են:

Շատեր այս բարբառը կոչում են Արարատան: բայց որովհետք Արարատը չատակի ընդարձակ է և պարունակում է նաև ուրիշ բարբառներ, ուստի աւելի լաւ համարեցինք կոչել բարբառը իր կենտրոնի անուով:

Այս բարբառի յատկանիչը այն է որ մէ ձայնաբանական և թէ ձեւաբանական տեսակէտով ամէնից աւելի հաւատարիմ կերպով պահած է կին հայերէնի վիճակը: Ուստի և ամէնից լու ներկայացնում է արեւելինից գրական լեզուն: Ենդու մեր Երեւում են ենթարբառներում: Հակառակ իր կարեւորութեան՝ այս բարբառը գեր ուսումնական է և այս բարձամթիւ գրուած քններ նոյն բարբառով, որոնց մէջ ամէնից ընդարձակը, կինն ու հարազատը նաշատուր կերպեանի Վէրք Հայաստանին է, Քանաքեաի խօսուածքով:

2. Թիֆլիսի բարբառ. — Այս բարբառը այժմ խօսում է միայն Թիֆլիս քաղաքի մէջ: բայց կարելի է կարծել որ նախապէս տարածուած լիներ Վրաստանի այլ մասերում էլ, վրացիկներ տակաւ առ տակաւ գրաւեց նրա սահմանները. այսօր էլ Թիֆլիսի բարբառը նետպ հետու կորչելու վրայ է: Նուանուելով մի կողմից վրացիկները ու ուղևորնեց եւ միւս կողմից հայերէն վրական լեզուից:

Այս բարբառի յատկութիւնները հետեւելաներն են: Թրթուռն բազմացները հնչուած են լիւակատար թրթուռնով: Խօսւերը արտասանում էն կոկորդի սեղմումով՝ նման վրացիկների: բաղաձայնների մէջ աւելացել է և զ ձայնը որ յատուկ է վրացիկնին: — Ե ձայնը բառասկզբում զառնում է յի, վերջավանկում ի, ինչպէս յիս, յիփ, յիզը, քիզ, գիշեր. — Ո գառնում է բառասկզբում վու, վերջավանկում ու, ինչ. վուրփ, վուրթի, չուրս, գուրձ, փուր, նուր. — բացառական հողովը կազմում է եկեն մասնիկով: ինչպէս գրէմէն, անէմէն, մահէմէն, յոդնակի ուղղականը՝ իր, նիր, սեռականը էրու, նէրու, լինչ. գրիփը, նընգրինիր, նընգրինէրու. — ապասնի մասնիկն է կու, որ յանախ ձայնաւորի մօտ չի կրիպտում և մի քանի քայլերի մօտ էլ

(*) Հայունակարիւն՝ մեծանուն հեղինակի Պատմարիւն հայ Էնգուլիս գործն (Խ. Էլուլ):

կազմում է եօ, ինչ . կուսիրիմ, կու առ նիմ, կու ազատիմ, կօթիմ, կօնիմ, կօսիմ:

Այս բարբառով գրուած կան բազմաթիւ աշխատութիւններ, շատերը զրական մեծ արժեքով, ինչպէս են Ասյեաթ-Նովայի տալերը և Առնվուկհանի թատրերուութիւնները: Բարբարս ուստամասիրութեանց մէջ լաւագոյնն է Տօմոսն, գրամ. սաւրեհն, արմ. յազգկա գոր. Թիֆիս. Պետերը. 1890:

3. Ղարաբաղի բարբառ. — Բոլոր հայ բարբարների մէջ ամենամեծն ու ամենաատարածուածն է: իր առհմանները փուռում են հրոսիրց մինչև Կովկասի վերջին ծայրերը, հարաւաց մինչև Թաթրիզ, արեւերքից մինչև Կոտոպից ծովի հզերքները, արեւմուտքից Անեւանայ լիճը և Երեւանի ու Կարնոյ բարբառների սահմանազիծը: Ղարաբաղի բարբառը այս սահմանից դուրս շատ հեռու տեղեր ել է գնացած. Փոքր Ասիայում Զմիւռնիոյ և Ալյդընի մատերը կայ մի կին հայ գազթականութիւն, որ մի-երկու դար առաջ Ղարաբաղից հեռանալով հաստատուել է այս տեղերը: Թէ իշեալ գազթականութեան մեծ ագոյն մասը յետոյ տաճկախոս է դարձել, բայց երկու տեղ՝ այն է Բաւրդուր և Էօդէմիշ գեռ իրենց մայրենի բարբառը անկորուսա պահում են: Կասպից ծովի արեւելեան երեսից մինչև Թուրքեասան և Ալիբերիա ցրուած հայ գազթականներից շատերն ել Ղարաբաղցի են:

Այսպէսով Ղարաբաղի բարբառի գրաւած զիսաւոր տեղերը հետեւաններն են. Շուշի, Գանձակ, Նուխի, Բագու, Գարբանդ, Շամախի գիւղերը, Աղստաֆա, Դիլիջան, Ղարաբիլիսա, Ղազախի գաւառը, Բոլիսի-Խաչէն, Գորիս, Ջանգիզուր, Պարսկաստանի մէջ Ղարաբաղի ամբողջ գաւառը, Թաւրիզի հիւսիսային կողմը 42 վերսա հեռու գտնուած Մուժումբար հայ գիւղը, Թաւրիզի Լիլաւա թաղը՝ որ Մուժումբարի և Ղարաբաղի գազթականութիւնն է Տաճկաստանում էլ՝ Էօդէմիշ և Բուրգուր: Ղարաբաղի բարբառի ենթաբարբառներն են նաև Ղարաբաղ և Ղազախ:

Բարբարիս հիմական մասի բնորոշ գծերն են:

Զայնական մասը հարստացած է մի քանի հնչիւններով, որոնք չկան գրաբառում. այսպէս ամէնից նշանաւորներն են Տմրաչի Խաչանի գրուածները՝ Ղարաբաղի բարբառով և Ճուղուրեանի վէպերը Ղազախի ենթաբարբառով: Բարբարի ուսումնասիրութեանց մէջ մեծագոյնն է Անառեանի Քնութիւն Ղարաբաղի բարբառի Վազգարշապատ 1901:

Ի, իյ. — ա գառնում է յաճախ ա, ի. ինչ, հանդ, լավ, պէն, տէ՛րտակ, — ն, ի գառնում են ի. ինչպէս թիւ, իվեւ, տիրեկ, ցիրեկ, տիկ «դէզ»: — ի գառնում է ե, ը, ինչ . քէթ, տա՛րէ, յէխծէ, ողէ, հնչոյ, մըէս, «ըերտ». — օ գառնում է եօ, ու. ինչպէս չեօրք, կէօզ, կէօրծ, տո՛ւրոն, յէխտու, կուտէմիթը: — վ ձայնից յետոյ և բառասկզբում լի: ինչպէս թքա՛վքէր, ընընա՛վքէր, վրէննը, վրէ՛իճար, վրէ՛ս-կըէս: — ու գառնում է օ: իւ, եօ. ինչպէս շօն, թօթ, թօթօ, թօթք, ծիսկնը, ծրէ, ծիւր, էօլ, էօրփաթ, կըլէօխ: — ոյ գառնում է իւ. ինչպէս պիւն, ըրսպիւ, կյապիւ: — վ գառնում է ավ. ինչպէս կավ, ծավ, խրավէլ, աղավ, վրէ՛կավ: — բացի որպահցից բոլոր ձայնաւորները շեշտաց առաջ կրծաւում են: ինչպէս ըվլտա՛րան, զա՛լանք, ըըսպըշտօ՛թուն, սօր: — բոլոր թրթուուն պայթօւցիկները գառնում են խուլ և միայն սազականից յետոյ պահում են: ինչպէս պէ՛րան, պէն, տէօննը, ճէ՛զաց, պիւրթ, պըմբասէլ, պէ՛մբակ, տըննգ: — հ ձայնից բառասկզբում որից առաջ գակ գանկերում գառնում է վ. ինչպէս վրէզ, վրէտ, վրէր: — զարարի ն յանդը յաճախ պահուած է: ինչպէս տէօննը, ծրէկնը, մօկնը, նօննը, կաթնը, մաննը, վրէննը, սաննը: — Ֆ հնչումը մատած չէ բարբառի մէջ և հին հայերէնի նման զեռ այժմ է օտար բառերի Ֆ ձայնը գառնում է վ. ինչպէս փարբիկ, փամբէլ, փաս, փայտօն, փանար: — Հոլովման մէջ սեռականը՝ հակառակ Երեւանի բարբարին՝ ստանում է յագ: ինչպէս Կրիքօ՛րէն հարը, նզացէն ճիւրը, բացառականը կազմուում է ան, գործիականը ավ մասնիկով: ինչպէս տէ՛զան, տէ՛զավ: — անցեալ գերբայը վերջանում է ալ. ինչպէս սիրալ ըմ, տարաց ըմ, տեղ տեղ կայ ապառնի համար՝ սիրբականը, սիրըւացուք ըմ ձեւերը:

Ղարաբաղի բարբառով կայ հարսւստ գրականութիւն. ամէնից նշանաւորներն են Տմրաչի Խաչանի գրուածները՝ Ղարաբաղի բարբառով և Ճուղուրեանի վէպերը Ղազախի ենթաբարբառով: Բարբարի ուսումնասիրութեանց մէջ մեծագոյնն է Անառեանի Քնութիւն Ղարաբաղի բարբառի Վազգարշապատ (Յար.)

ԱՄՍՈՐԵԱՑ ԼՈՒՐԵՐ**ԱՄՍՈՐԵԱՑ ԼՈՒՐԵՐ**

● 30 Յուլիս Նր. — Յես-միջօրէք, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը և Հրաշափառչի հանդիսութեամբ մաւոք գործեց Ս. Թակորիանց Մայր Տանը և Նախագահնեց երեխյան պաշտամունքներն և վաղուայ տօնի Նախատօնախիքն:

● 31 Յուլիս Կիր. — Յօն Յայիկիւրթքան Թեման. զի՞ առաւտեամ պաշտամունքնի հանդիսուր Ս. Պատարազ մատուցուեցաւ Ա. Թագորքանց Մայր Տանը անց քաղաքան եր Հայր Տ. Պարքէն Վրը. Քեմեանեան որ նաև քաղաքց թարթու անհենալով գձաւապարի փառաց չարշաբանքն էր Ամեն. Ս. Պատրիարք Հայրը երկրա զնուանեցաւ Ս. Պատարազին Նախագահց հոգեւագատեամ պաշտամունքն:

● 7 Օգոս. Կիր. — Ս. Պատարազ մատուցուեցաւ ի Ա. Պարքութիւն մեր Բ. Գողգոթայի մատարան մէջ, ժամարարն եր Հոգ. Տ. Ասուրէն Վրը. Քեմեանեան:

● 14 Օգոս. Կիր. — Ս. Պատարազ մատուցուեցաւ ի Ա. Յակոբը. Պատարազից և քարոզեց Ներենի կայ. Պետական:

● 15 Օգոս. Բշ. — Այսօր պէտան Ս. Պատաւածանայ տօնին տառապնինիցը հանդիսաւոր պատարագները, մասնակցութեամբ կայ. Կայրեռու և Ժամանակաւոր սաներու:

Ա Մ Ա Կ Ե Բ Հ Ա Ա Դ Է Ա**Ս. ԹԱՐԳՄԱՆՈՒՅԹ ՆԱԽԱԾԱՐՔԻՒՐԱՆԻ**

Կիրակի 7 Օգոս. յ. մ. ժամը 4 ին ժառանչաւոր կարգաւանի օրուան մէջ տեղի ունեցաւ. Ս. Թարզանաց նախակրթաւանի մատվերը հանդիսու, նախագահութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր: Թայտագիրը կը բազկանար մեներգներէ, արածանաւթեւներէ, ճաներէ, խմբերդներէ հային: Նանցէսի աւարտն զգացից տեսուց Հոգ. Տ. Սեբազու Վրը. Մանուկեան կարգաց իր տարեկան տեղեւագիրը, որտե տեղ տեղի ունեցաւ մրցանակարաշութիւնիւ և 1948, 1949 տարիներու շըշանառաւար սան-սանւունիւներու վկայական բաշխումը, ձեռամբ Նորին Ամենապատվիրութիւն Ս. Պատրիարք Հօր: որ ուս տառապաւ իր նախական յարօւմը ըստ պատկանաւութիւն և Պատարազը Հօր: առ ուս տառապաւ տեղուած առաջակա վրա անաւատ առաջակա առաջակա վրա անաւատ: Նանցէս գահուեցաւ Ամենապատվիրութիւն Ս. Պատարազը Հօր: որ առ ուս տառապաւ տեղուած առաջակա վրա անաւատ առաջակա առաջակա վրա անաւատ:

Թ Ե Մ Ա Կ Ա Ա Ա Յ Ե Ե Լ Ա Խ Ի Խ Ի Խ**ԱՄՄԵՆ Ս. ՊԱՏՐՈՒՄՐՄ ՃՕՐ**

Ամսոյ 10 ին, Նորին Ամենապատութիւնը նոկրակցութեամբ Ս. Վթուսու լուսառապահը Հոգ. Տ. Վրիշէ Վրը. Քերտքեանի, թեմական այցելութեամբ մենցեցաւ զէպի Անդր-Թրդանս, Մինչև Սուլվէտ զիւղը ն. Ամենապատութեամբ ընդառաջ եկած էր պատուիրակութիւն մը գրւագութեամբ Անդր-Յորգանանի Հօր: Հովի Հոգ. Կայրի Վրը. Մանուկեանի, որուն Քեմեանեան:

Պատարազը Հօր: առ ուս պատաւ ի առաջակա վրա անաւատ:

Պատրիարք Հայրը հեղաւականները ողջառնեկ ետք չարունակեց իր մեթաքը արտաքարներց և հրեցնեցրէ Արքազան Հօր արնեալութիւնները: Նախապէտ եղած կարգագութեան մը համաձայն Նորին Ամենապատութիւնը նույն իր մակարթինը համապատահ Ամմանի Խոսական Հրանդագութեանը մէջ: Ա. Հայրը Ամման գունաւած միջացն պաշտօնական այցելութիւն ոււաւ: Անգը-Յարգան Ամման ան ական: Կեմ: Անսուլլաքաթագաւորին, որ ուսեցաւ աւելիք քան էտք մասու անկողութիւնը թիւն մը ն. Ամենապատութիւն համապատահ Քեմ: Հայրը Հայէ Փէլթէքեան և Արքուրէ Անթիքան եան: Տ. Նշզէ է Վրը. Տէրտէեան: Առ արքաթ կամ Վարպետ գործարք անուն ունարար անաւատ իմրէ Բարձրի անաւատը: Եղան Ս. Պատաւած կամ Դուռը Հրամակի անաւատը: Հետո ունիցաւ Ա. Վայրկանի սիրալիք տեսակցութիւն մը: Ներքին հորժաց Փօր Նախարար՝ Սայիթ Փաշա: Սիրութէէնն, Արտաքի հորժաց Նախարար՝ Շահնիք Փաշային, Ընդէ: Զօրաց Հրամանատար՝ Ապուրէ Թատէր Փաշային և Անգլիացւց տեղուածու Փօր: Դ. Նշզէնի Վրը. Անթիքան անգամ Իւսուպի պէտք պէտք: Վարչու Վաշչա: Ամմանի Կասավարիչ Արքուր պէտք պէտք: Վարչու Վաշչա: Անսուլլաքաթագութիւնը Հոգ. Տ. Նշզէնի Վրը. Անթիքան ան անաւատը: Անսուլլաքաթագութիւնը Հոգ. Տ. Նշզէնի Վրը. Վարչու Վաշչա: Անթիքան ան անաւատը:

Համար 7 ին, ի պատի ն. Ամենապատութիւն հաշուերոյթ ուրեւեցաւ Միծ. Հայր Հայէ Բէլթէքեանի հողմէ իր տան մէջ, ուր ներկայ Անաւատ Արտաքի հորժութեան փոխ նախարարաց Ասպահութանի Հօրաց Ընդէ: Հրամանատար Ապուրէ Թատէր Փաշա: Ամմանի Կասավարիչ Արքուր պէտք պէտք: Վարչու Վաշչա: Անսուլլաքաթագութիւնը Հոգ. Տ. Նշզէնի Վրը. Անթիքան ան անաւատը:

Օգոս. 14 ին, ուրիշ հաշուերոյթ մը արտէւեցաւ ի պատի: Ս. Պատրիարք Հօր: Եղան Ս. Արթիքան անաւատի կողմէ, ուր ներկայ էին, զարգաւալ, նոյն վեմ նախարարները և բարձրատափան պաշտօնատարները և հայրդարձ երեխեւագիրը:

Կու Օգոս. 18 ին, ճայկիւրթ մը և Պ. Ընդէ Գորգուանի կողմէ, ուր ներկայ էին Հոգ. Տ. Կորին Վրը. Անթիքան, Տէարք Հայէ Փէլթէքեան: Արքուրէ Անթիքանան: Յ. Գերպէտիքան: Զ. Գերպէտիքան:

21 Օգոս. Կիրակի, Ամեն. Ս. Պատրիարք Հայր Անթիքան գունաւացաւ: Ս. Պատարազին մեր ժամանակ մէջ, և քրոզկց Յ. Պատարազի արտուութիւն մը թաքային:

Նորին Ամենապատութիւնը հետզւեսէ ընդունեցաւ այցելութիւնները Արտաքի հորժութեան փոխ նախարար՝ Պատի Փաշային, Անթիքան ան անաւատը: Պատի Վարչու Վաշչա: Անթիքան ան անաւատը: Պատի Վարչու Վաշչա: Անթիքան ան անաւատը: Անթիքան ան անաւատը: Անթիքան ան անաւատը: Անթիքան ան անաւատը:

Ա. Զ. Դ.

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳԱՅ
«ՍԻՌՆ»Ի ՑԱՐԳԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Ամերիկայի Միացեալ Նահանգաց պատույ ընդամուր գործակալութիւնը
ազնուաբար յանձն առած է Նիւ Եօրի Ս. Խաչ Եկեղեցւոյ՝

Հոգեւոր Հովիլ

ՀՈԳ. Տ. ԵՂԻՇԷ ՎՐԴ. ՍԻՄՈՆԵԱՆ

նետեւաբար կը խնդրուի Ամերիկայի ՍԻՌՆ-ի յարգելի բաժանորդներէն
որ իրենց հին եւ նոր բոլոր բաժնեզիները վճարեն Հոգեւորի Հայրաւորքին:

«ՍԻՌՆ»Ի Վարչակիւն

ՏՊԱՐԱՆԱԿԱՆ ԱԶԴ

Մրցոց Ցակորեանց Տպարանի Սուրիոյ եւ Լիբանանի գործակալ նշանակուած է Անդրիլիասի Միաբաներէն՝

ՀՈԳ. Տ. ԵՂԻՇԷ ԱԲԴ. ԿԻԶԻՐԵԱՆ

առուն մօս կը գտնուի կարեւոր հանակ մը մեր Տպարանի զիրելերէն:

Ստանալու համար կը խնդրուի դիմել Հոգեւորի Հօր յԱնդրիլիաս:

Տեսուչ Տպարանի Ս. Ցակորեանց
ՑԱԿՈԲ ՎՐԴ. ՎԱՐԴԱՆԵԱՆ

ՍԻՌՆ-Ի ԱԶԴ


Այսու կը ծանուցանեմք Գահիրէի մեր յարգելի բաժանորդներուն քէ
Գահիրէի ՍԻՌՆ-ի գործակալ նշանակուած է՝

ՄԵԾ. ՏԻԱՐ ՄԱՍԻՍ ԶՈՒՐԻԿԵԱՆ

կը խնդրուի մեր բոլոր բաժանորդներէն իրեն ընել վճարումները:

Ցարգանօֆ
«ՍԻՌՆ»Ի Վարչակիւն

ԼՈՅԱ ՏԵՍԱԻ Ա. ԱԹՈՌՈՅԱՍ ՏՊԱՐԱՆԵՆ



Էջ՝ 672 Գի՞ն՝ 35 (լարակազմ)
Պաղես. դահեկան

Ընդիր քուղի վրայ եւ մահուր ապագրութիւն :
(ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ)

ՄԱՍԼՈՅ ՏԱԿ Ե

ՏԱԿ Ա ՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Ա. ԵԿԵՂԵՑԻՈՅ

Գ. ՑՊԱԳՐՈՒԹԻՒՆ

